

ՈՐ ԿՈՒԶԵՆ ԳԻՏՆԱԼ

Հեղինակ

ԵՂԻԱԿ Կ. ՄՈՒՇԵԱՆ

Խարբերդ-Խուլ լուսութիւն

Նիկ ԵՈՐՔ

1933

891 · 99

15-97

891.99
Մ-97

6 NOV 2011

ՈՐ ԿՈՒԶԵՆ ԳԻՏՆԱԼ

Հեղինակ
ԵՂԻԱԿ ՄՈՒՇԵԱՆ
Խար քերդ - Խույլուցի

ՆԻՒ ԵՈՐՔ
1933

09.07.2013

44



Եղիշ. Կ. ՄՈՒՇԵԱՆ



Հ33-91

ՑԱՆԿ

Յառաջարան		Աղօք Ք Բոյորիս Համար	50
Տանտկուհին որ	5	Բնութեան Խոտիրը	51
Անու Տուն Եկուը	9	Դժգոհանքներ	52
Օքք Կուզայ	9	Ամչկու Անձը	53
Որ Մեծարենք Մենք	11	Թող Բացուի Վիկը	54
Զարմանիք Կ'ազդեն	12	Սոլխակին Ցաւը	55
Չափեց Չեւեց Խնչու	13	Օտարութեան Մէջ	56
Ոզինե՞ր են Միքէ	14	Պանդուխտին Հայցը	57
Վաւ. Լաւ Օրեր	15	Պաղ Եմ Աներ	58
Խնկ Չափաւոր Կոնծելու	16	Գուշակական	59
Համ Հաւասար են	17	Հարկ է Օգնել	60
Այս Աւսարիին Համն	18	Իրասուկան	60
Ամփոփումներ	19	Նիրող Բանուորին	61
Ո՞հ. չի Կրցայ	20	Տաճը Դոան Մօուը	62
Հիմակուհինա	21	Ըսի Ծաւաներ	63
Ամկեդ Մրտով Քեզ	22	Կախարդական Թափանց	64
Կ'ամբարին ու Չեն	23	Խմ Բանչարեղէնիներս	65
Ալուակին նման	24	Այսպէս Ստեղծեց	70
Սոսկ կը Խօսին	26	Հող է Տեղդ Մօտոյար	71
Այդ Օրին Մէջ ենչ	27	Տեսլիք	72
Կը Շփանայ —	28	Երք որ Չունիս	73
Երգ մը Կարօսելոց	29	Բաղդի Ճանապարհ	76
Գեղով Ելեր կը Վազեն	30	Կողոպուռած Մարդը	78
Միւս Ըմբռչնելու	31	Փառք Քեզ. Իրեւան	79
Մէն Մի Խոշնդու	32	Այն որ կը Ծնի	80
Արարատեան Ցոյսեր	33	Մի՛ Վիատիք	81
Ուման Միայն Բառեր	34	Փափութեներ եւ	81
Թէ Խո՞չ է Մահը	35	Օրուան Գեղեցկուրիւնը	83
Ցաւ ու Վիւս	36	Բլրակը Կոկծալի է	84
Սիրոյ Ցոյսեր	37	Կըսպասէինք	85
Իրեւ Ենել Չունի	38	Մէկ Վայրկեանը	86
Դէպի Ճակատամարտ	39	Որ չի Տրութիք	86
Բուժիչ Թելադրանք	40	Անոր Համար որ	88
Սրբուած Անձեք	41	Չկան Արգելիք	89
Բնդրեան Զայրոյը	42	Անձրեւ ոդ կը Տեղար	90
Ցնծութեան Օրեր	43	Անկեդ Մրտով որ	91
Որ Կ'ուզեն Գիտնալ	44	Ցեղին Հողին	91
Անյուսութեան Մէջէն	45	Վարդը Սիրուն	92
Աղերսանիք Դէպի Երկինք	46	Որ Հիմ Չունին	93
Չքացէք Ամպեր	47	Ճիւտ Հոս Եկուր	94
Մայրական Ցիւսուակներ	48	Կը Տրտնչա	95
	49	Ոսկի Հատիկ Խօսեր	96

ՀԵՏԱՔՐԲՐԱԿԱՆ ՏԵՍՈՒԹԻՒՆՆԵՐ

Ինչ հրաշալիք, կամ ինչ հրաշալի բաներ են երբ կը դիտեն սա բնութեան մեզի տուած պարզեւները. պարզեւ մը, որ մեր կարողութենէն դուրս է, իսկ մեր միտքը չի կրնար թափանցել ու ըմբռնել տիեզերքի գաղտնիքը, որ մինչ իսկ նախամարդէն ըսկսեալ մինչեւ մենիք եւ ոչ ալ հետագային կարող պիտի ըլլան հասկնալ, վասնզի դեռ մանուկ ենի մենիք եւ վերջի ծնողները անգամ տակալին մանուկ պիտի ըլլան բաղդատամարք այս անտեսանելի ուժին որ թագնուած է մեր մտային տեսութեան սահմանէն ալ շատ հեռու, եւ մեզի համար միշտ ընդ միշտ անձանօք պիտի մնայ այս գարմանալի եւ խորհրդաւոր խնդիրը. Խնդիր մը, որ մաքենաթիքով անզամ լուծելը անհնարին է. մի միայն կը լուծուի ենք ադրահան առումով, որ շատեր որպէս թէ բատ միշին հաշիւով լուծուած կը գտնեն:

Հիացիք անգամ մը դիտելով չորսդիդ, եւ կը ցածիդ չափ ուսումնասիրէ ուշի ուշով, ու պիտի տեսնես գրաւչականի եւ անըմբռնելի ստեղծագործումը, սակայն ոչ թէ մարդկային արարածներէ, այլ բնութենէն, կամ հրաշափառ, գօրեղ եւ անշօշափելի

ձեռքով մը, որն մեզ համար յաւիտեանս անհասկը-
նալի պիտի մնայ:

Անգամ մ'ալ նայիր վեր ու վարը գէր մի ֆիչ,
դուն զբեզ գոհացնելու համար սա հրապուրական եւ
առինքնող բուսական կանաչութիւնը, որ կողմդ ալ
նայիս, աւելի պիսի սիրես նայելու, եւ հոդ է որ
պատճառը կ'սկսի թէ տալով ժեզի հրեւանք մը եւ
թէ հոգեկան տխուր խորախոր մտածմունք մը:

Նաեւ սա դիմացի լեռները ինչ սբանչելի ծառե-
րով զարդարուած են, եւ ումանց ծայրերը արձակ-
ուած է սիգապանձ դէպի մշուշի ու ամպերուն մէջ,
եւ չես կրնար տեսնել զանոնի, վասնզի մերք անձ-
մեւ ու ծիւս կը տեղայ փոքրուկախառն, եւ մերք օդը
կը բացուի, ու յետոյ զանոնի հպարտօրէն ցցուած
կը տեսնես ծայրէ ի ծայր աչքերուդ առջեւ: Եւ նիշդ
այդ պահուն պիսի պարզուի ժեզի պուրակին մէջ
զտնուած տեսակ տեսակ վայրի ծառերը, ումանք
պտղալից իսկ ումանք ալ անպտուդ: Սակայն չըլայ
թէ անտես ընես դա բարձրաբերձ շղթայակապուած
տարած գետ ու գետակներով հեղեղանման որ կը հո-
սին դէպի վար եւ անընդհատ շաշչաչումով:

Եւ դեռ սպասէ ու յառէ աչերդ կրկին սա քըն-
չուններուն վրայ, որ անքի ու անհամար են, եւ
մեծ ու փոքր, միասնարար, թէ զեղեցիկ ու ներ-
բամ: Միայն ասով ալ մի գոհանար, այդքանը, որ
կայնէ հիմայ եւ տես սա լայնածաւալ դաշտը, ու
տափարակ գետինը, որ մերք ընդ մերք բլրակներով

շրջապատ, ասիկայ ալ իր յատուկ տեսարանը ունի
կանաչապատ այգիներով, պարտզաններով եւ արօ-
տավայրերով, որն մարդկային սնունդի աղբիւրներն
են ատննք, որ անտառները նմանապէս ֆիչ նուազ, եւ
զրերէ են համահաւասար առաջնուն, սակայն ինչ
որ կը հանդիպիս ուղեւորութեանդ միջոցին, ատոնք
բոլորն ալ իրենց առանձինն, առանձինն շտեմարան-
ներով եւ ընծաներով են կերտուած ու լեփլեցուն,
որ են անոնք մեզ համար, այսինքն մարդկութեան
համար:

Ուստի պահ մը մտածէ այստեղ ու կանգ առ, եւ
տես ու դիտէ սրտի խորերու զգացողութիւնդ տար-
ուած սա բնութեան լուրջ ազդեցութեանը մասին եւ
մի երկրայիր ու մի խորեիր այլեւս սա ընդարձակա-
ծաւալ ծովին ու ովկիանին վրայ, որն ումանց հոդի
ու ցանաքի մի միայն ջուր ու ալիք կը պարզուի ա-
շերուդ, մերք կրիակներով ծփծփուն եւ մերք խա-
ղաղ:

Դեռ կայ նաեւ աւելի խորագննին կամ աւելի
հետաքրքրականը, որ դէպի վեր ու վեր յերկնից կա-
պոյտ կամարին տակ եւ անոր անհուն տարածու-
թեանը մէջ, որ կը փալփին ու կը նառապայրէն ա-
րեւը, լուսինը եւ տերիւ ու անհամար ասոնդեր, որ
աստղերը մի միայն գիշեր ժամանակ մթութեան մի-
ջոցին են տեսաննի մեզ համար, որ կը ծպտին ու
կը ցոլանան մեր տեսպութեանը:

Սակայն այս բոլոր բնական քարի պարզեւնե-
րուն կան նաեւ տակաւին աւելի վատթարագոյ-
նը, յոփին, որ թաքնուած է իւր գոգին մէջ, որն որ
մեր ունեցած ամբողջ կեանքը կարծես նակատագրր-
ուած է այս երկութէն՝ լաւէն ու գէշէն, քարի վա-

բուց ու տգեղ վարուց հետ: Որով մենք մշտառեւ շրջապատռած ենք այս մոլորակային դրութեանը, ու ազդեցութեանը տակ եւ որու հետ որ առնչութիւն ունենանք հարեւանցիօրէն խսկոյն հասկնալի կը դառնայ, շատ կամ քիչ անոնց ինքնութիւնը. կամ ինչ ինչ մտայնութիւնը:

Ախոն՝, որ բնութեանը հետ կայ նաեւ խտրութիւն, որ մարդիկ կը գործածեն զայն իրենց ֆմահանցքին համեմատ եւ առքելով ուրիշին միշտ ցան ու վիշտ, իրենց յորի եւ անտարեր կեցուածքով :»

Ուստի բռնունիք այդ սխալանքը մայր բնութեան որ իր ձեւով, որ իր տեսակէտով միշտ այդպէս պիտի ընթանայ, եւ մենք զայն հշդելու անկարող ենք եւ պիտի մենանք անկարող մինչեւ վերջ :

Մէկ խօսքով կ'ընդհատեմ. ամփոփելով այս գրուածքը, թէ այսպէս ես որ կամեցայ գրել այս բանաստեղծական եւ թէ ոսկի հատիկ խօսքերով դասաւրուած, ՈՌ Կ'ՈՒԶԵՆ ԳԻԾՆԱԼ անունով այս գրքոյկը. բացարակապէս տարուեցայ այս դիւթական աշխարհի սկզբնակերտ գեղեցկութեանը իր պըհնանքով կամ լերկութիւնը իր խորշանքով, որ այս պիտի ծագում առաւ ներշնչում դէպի տեսանելին եւ դէպի վերացականը :

Խսկապէս, մէն մի անհատի համար կ'արժէ կարդալ այս գրքոյկը, որ կը պարունակուի իմաստալից խօսքերով, եւ թէ մէկ անգամ ընթերցողը իրապէս պիտի սիրէ կարդալ կրկին :

ԵՐԳ ՄԸ

Տան տիրուհին, որ է մոռցեր, էն կարեւոր մէկ բանը՝ Պատուհանը բաց է ճգեր, Վեր էր Ելեր որ հանգչեր: Գողը Եկեր, ներս է մտեր, Խը գարդեղին է տարեր. Թէ ալ խսկոյն հաւաքեր է, Գրայան դրեր, գացեր է:

Տան տիրուհին դուռն է գացեր, Խսկ պատուհան՝ կիսաքաց. Վերն է Եկեր ու նատեր է, Թունը Եկեր, կը նիրհէ:

Գողը Ելաւ, պրծաւ, գնաց, Երբ որ ինքը վար իջաւ. Որ նա տեսաւ, ապշած մնաց, Սրտահմլիկ. վա՞յ ըսաւ:

ԱՆՈՒՇ ՏՈՒՆ ԵԿՈՒՐ

Անո՛շ, տուն Եկուր,
Բարի Ժպիսով.

Գաս նէ մեզի տուր,
Դա Ֆնիուշ Ճեռքով,
Եփուած կերակուր,
Զանազան գոյնով:

Եիր անցեալին,
Ընկեր խսկապէս.
Թէ ընտրանին,
Ժուադ ալ պէս պէս,

Ինչո՞ւ այն տարին,
 Լուծեցիր զմեզ:
 Խօսքիդ հմագանդ,
 Ծածուկ յարգանօֆ.
 Կատակ ասդ ու անդ,
 Հանելի սրտօֆ.
 Զայնդ մանաւանդ,
 Ղէկ մ'էր իրօֆ:
 Ճառագայթ էիր,
 Մեր խմբին համար.
 Ցիշտակ ըրիր,
 Նոյն օրեր ու յար,
 Շուտ մը գնացիր,
 Ու չես երեւնար:
 Զափազանց տրտունջ,
 Պարապն է կուտանք.
 Ջերմ ու անմիմունջ,
 Ռամիկ չըլլանք.
 Սրտով լուռ ու մունջ,
 Վերստիմ բով զանք:
 Տէր եղիր սակայն,
 Բռափէդ ալ ընծայ.
 Ցուցուր մեզ նամբան,
 Հիւծուած քող չը զգայ,
 Փափաք մեր արդար,
 Քանի որ կեանք կայ.
 Եւ բեր քեզի հետ,
 Օրուայ հին ժամանց:

ՕՐԸ ԿՈՒԳԱ, ԿԸ ՏԵՍՆԵՍ

Որ մէկզմէկ կը խարեն,
 Սուտ խօսելէն, ստելէն.
 Օր մը կ'ըլլան սեւերես՝
 Դու համբիրէ, եւ քէ տե՛ս:

Որ միջամուխ ուրիշին՝
 Ըլլան գործին, կամ ինչքին.
 Պիտի ըլլան սեւերես,
 Այսօր վաղը, եւ դու տես:

Որ կը պարծին դէմ առ դէմ,
 Ռւրիշի մը հակընդէմ.
 Նոքա են միշտ սեւերես,
 Կուգայ ժամը, ու դու տես:

Որ զրոյցնին եսասէր,
 Ունին դերեր, ու ձեւեր.
 Ասոնք ալ են, սեւերես,
 Կեցի՛ր, կեցի՛ր, յետոյ տես:

Որ շատ զիտեն ու զիտեն,
 Լեզու ունին, կը թափեն.
 Գալիքին են, սեւերես,
 Սուսիկ փուսիկ, լռէ, տես:

Որ անխորիուրդ կը խօսին,
 Անծանօթին, ծանօթին.
 Են այսախսիք սեւերես,
 Հիմայ զանոնք դիտէ, տե՛ս:

ՈՐ ՄԵԾԱՐԵՆՔ ՄԵՆՔ ԶՄԵԶ

Երբ որ չունենանք մեծարանք, յարգանք,
իրարու հանդէպ, կամ թէ ուրիշի,
նաեւ որ չըլլայ դոյզն համբերանք՝
Մեր սրտերու մէջ, եւ թէ ալ մտի,
Միշտ թէ առքելով ունայն նկրտանք,
Այդ ամենը մեզ սուղի կը նստի:

Եկած ենք աշխարհ, իբրեւ մի անցորդ,
Չկայ մեզ մէկը՝ ելի նէն մնացորդ.
Ելեր ենք, կ'երթանք, թէ ուշ կամ կանուխ,
Հարկ է հաշտ ըլլանք, մենք լի սրտարուղին,
Կարիք կայ ազդել, մէկ մէկզմէկու,
Որ քանիկ է ժամը, այս մեր օրերու:

Ու մի զայրանաք, դուք քնաւ երբէք,
Որ կ'ապրինք այսօր, երէկ էր էրնէկ.
Յուշինկ վայրկեաններ, արագ են՝ յիշենք,
Փոխենք մեր դիրքը, ձեռք առնենք ու դեկ.
Եւ թէ անխռով, դէպ բարին գործենք,
Որ չի սրբնեղուի մեզնէ մինչ իսկ մէկ:

ԶԱՐՄԱՆՔ ԿԱԶԴԵՆ, ՈՒՐ ՈՐ ՆԱՅԻՍ

Հրաշք, հրաշք են ամեն տեղ,
Ուր որ դառնաս պիտի տեսնես.
Տեսակ տեսակ նիւթերը զեղլս,
Կան, կը մնան երէ զինես:

Կերտուած են պէս պէս գոյնով,
Ճոխ նոյն տարրերք բազմապիսի.
Զմայյած եմ խոր խոր մտքով,
Տեսարանին՝ սա շինուածքի:

Բնութենէն կամ թէ Աստուած,
Խնիք ստեղծեց, կամ բնածին.
Գնահատանքս իսկ է տրուած.
Լեռ. ծով ցամաք, թէ աստղերին:

ԹՈՒՌՎ ՔԻՉ ԵՆՔ ՈՒ ԱՆՆԿԱՏ

Եկէ՛ք, եկէ՛ք, չորս հովերէն,
Որ ցրուած էք մեր աշխարհէն.
Ցրիւ ցրիւ հայ բեկորներ,
Մեզ մատուցէք ձերին սրտեր:

Մեր Հայաստան իիմա կ'ապրի,
Թէ Հայ որդւոց նա պէտք ունի,
Շուտով եկէ՛ք, որ ուռնանանք,
Տուն տեղ ըլլանք ու բազմանանք:

Ջեր հայրենիք առանց Հայու,
Անճկատ է մեծ ազգերու.
Եկէ՛ք, եկէ՛ք, որ շենցընենք,
Սա երկիրը դրախտ ընենք:

ԶԱՓԵՑ, ԶԵՒԵՑ, ԻՆՉՈՒ՞ ՀԱՄԱՐ

Անդին ծերը կը դողդոջայ, ..
Ու քալելէն, թէ յամբրնիքայ.
Յուպը-ձեռքին ելեր կ'երթայ,
իսկ դէպի ուր՝ մենիք անիմաց:

Տարիք առած, ինիք ալեւոր,
Թէ փորձառու ան իւր կեանիքին.
Չափեց, ձեւեց նա բիւրաւոր,
Երթեւելը հոն անցւորին:

Ու մոտացաւ պահ մը ներկան,
Եւ իւր անցեալ վերյիշելով.
Ու հառաչեց բաղդատական,
Թէ որտայոյզ եւ թէ լալով:

Սեւենեցան նրա աչեր,
Խսկոյն ինքզինիք որ ամփոփեց.
Մըմնչալէն, թէ կը դիտէր,
Նոր աշխարհին ու ափսոսից:

Վարքը իրեն ու նորերուն,
Անջրպետով բազուած կային.
Յուսակտուր դեռ մենալուն,
Ու կամեցաւ մահը վերջին:

ՈԳԻՆԵՐ ԵՆ, ՄԻԹԷ՞ ՆՌԵԱ,

Վէճի վայրէն աղմուկ ու ձայն.
Որ կը հասնին, միշտ ականջիս.
Արդեօ՞ք եղաւ յօրինող զայն,
Թէ բնութի՞ւն ազդած է զիս:

Ես անդաղար որ կը լսեմ,
Այդ ձայները, գիշեր ցորեկ.
Են հնչական, որ արքուն եմ.
Լուր ալ կուտան, վատ ու աղէկ:

Չեն ընդհատուիր, են անսպառ,
Պայքար ու վէն, դէմ ընդ դէմի.
Զրոյցներն են սրտավառ,
Դեռ չտեսայ անոնցմէ մի:

Մինչ ոգիներ որ թէ լինին.
Միշտ յաղբող եմ ու յաղբական.
Եւ թէ ասոնց այս շշուկնին.
Վլլոց են հովի նման:

Թող որ հնչեն մէն մի կողմէն.
Սա անընդհատ տրտոռուկներ.
Ինչ ալ ըլլայ դաւ ու խաղ են,
Կախարդական որ չեմ գիտեր:

ՎԱՏ ԼՈՒ ՕՐԵՐ ԵԼԵՐ ԿՈՒՊԱՆ

Որ թէ զիտցայ սա մեր աշխարհ ,
Ուներ գալտնիք հազար հազար .
Դեռ բազմուած կայ կը մնայ ,
Որ չեն զիտեր շատեր հիմայ :

Կուգան ու իսկ բազմակցորդ ,
Տալով մեզի հետք ու շշորք .
Նաեւ ձգած բիւր նշանակ ,
Օրը օրին , որակ , քանակ :

Կան գողի տակ, վաս' լաւ օրեր,
Որ մեկնած են առաջ դպրեր.
Դեռ կամուխ է, կը նամբորդեն,
Ինչե՞ր, ինչե՞ր պիտի քերեն:

Հին դարերու լոյսու ու խաւար,
Թէ տուին մեզ բարիք աւար.
Աւ անսպառ եկան գացին,
Արեւծագին դէախ մայրին :

Անցեալն անցաւ, ահա ներկան,
Հիւրի մը պէս պիտի երթան.
Դեռ սպասենի՛ հետազային,
Թէ ինչե՞ր կան իրենց գողին:

ԻՍԿ ԶԱՓԱԽՈՐ ԿՈՆՖԵԼՈՒ Է

Կարաս, տակառ է լեփ լեցուն,
Կարմիր հիւք էն սա խաղողին.
Ատենն է քէ՛ ալ հասուն,
Տուլք առաս միշտ խմողին.
Համ նայեցէք դուք տունէ տուն,
Եւ քէ հատ մ'ալ չունեցողին:

Բա՞ւ է եղբարք, մի՞ սպասէք,
Ըլլաք այր, մայր կամ թէ ազապ.
Ուր սեղան կայ, հոն շարուեցէք,
Դայլ ու բածակ չըլլան պարապ.
Մէկ լեցուցէք ու կռնծեցէք,
Որ փարատուին ձեր ցաւի կապ:

Հիմայ կ'ապրինք մի ժամանակ,
Կան շատ խորհուրդ մեր մտածման .
Խոկ թէ գինին ունի միակ ,
Խըր ամոքիչ ուժը համայն .
Ուստի կուլ տանք մենք ու բարով ,
Քչիկ քչիկ կամ թէ չափով :



ՀԱՄ ՀԱԻԱՍՏԱՐ ԵՆ ՍԱ ՄՏՔԲԵՐ

Կէս խելացիք, կէս ալ յիմար,
Ելան գործի, ամենիքը յար.
Ահա եկան իրարու ժող,
Արեղ ճրեղ լի խօսքերով:

Որպէս ունին ճարտար լեզու,
Տուին առին մէկամէկու.
Ուշիմօրէն եւ թէ զգաստ,
Սակայն չկար ոչ մի իմաստ:

Եղան խումբ խումբ ու ցրուեցան,
Փուն բաներով ու մէկ բերան.
Որ ցուցմունիքի էին յարմար,
Քայլեր առին կիսով յիմար:

Զարկին զիրենիք դէպ քարէ քար,
Գէք մի դաւի բան ալ չկար.
Ու դիրքերնին արհամարիոտ,
Որ տակաւին են զայրացկոտ:

Ըսէք տեսնեմ, որքան կուզէք,
Ինչ ըսածնիդ՝ դուք որ զիտէք.
Իսկ անձիշդ էք թէ անկատար,
Կէս խելացիք՝ կէս ալ յիմար:

ԱՅՍ ԱՇԽԱՐՀԻՆ ՀԱՄՆ Է ՓԱԽԵԲ

Ալ համ չկայ, ոչ ալ մի հոտ,
Վարք ու բարքի, որ ենի կարօտ.
Կար. ժողովուրդ, իին ատենին,
Սերտ կապերով կապուած էին:

Իսկ թէ իմար, նայէ՛ շուրջդ.
Բաղդատնեղ այն անցեալդ.
Ինչ որ դիտես, միայն միայն,
Զայրոյք ու ժէն, ուր մարդիկ կան:

Անհնազանդ եւ անտարբեր,
Որ թէ ալ են, մենէ շատեր.
Խումբ խումբ եղած, կամ թէ երկու,
Թոյն կը քափեն առտու իրկու:

Ծեր թէ փոքր են հաւասար,
Անարգանօֆ կապրին ու յար.
Զկան, չկան դրացնութիւն,
Այլ անցած է մտերմութիւն:

Հին սովորոյք հնին մնաց,
Ալ ետ չի զար, կորաւ գնաց.
Սիա կ'ապրին հիմա անհաշտ,
Կարծես կուռյ դէմ դիմի վաշտ:

Ինչու համար ենիք թուլացած,
Միքէ աշխա՞րհ է խարխլած.
Թէ մեր արդի այս կրթութիւն,
Արդեօֆ եղա՞ւ մեզ գծոսութիւն:

ԱՄՓՈՓՈՒՄՆԵՐ

Խօսքի միջոցին խօսքն է կարեւոր,
Գրելու համար գիրն է հարկաւոր.
Խօսքը ատենին հովը կը տաճի .
Խսկ գիր ու բառը՝ թղթին կը փակչի:

Կան որ խորհող են, կը խոկան պարապ,
Եւ ոմանք ունին դրական մի կապ .
Ոչինչ խորհողը արդիւնք մը չտար,
Ու լրջախոհը կունենայ հազար :

Շատեր ծիծաղկոտ եւ թէ ժպտադէմ,
Կան ալ մտածկոտ, նաեւ տխրադէմ .
Այն որ շատ խնդայ՝ ան է նենգ ու կեղծ,
Որը անծիծաղ՝ դա է նիշտ անկեղծ :

Ով որ շատ կուտէ ունակ է ուտել,
Քչւր են անոնք որ գիտեն ծամել .
Որկրանոն է միշտ ցաւագար,
Իւր չափը գիտցող՝ նա կ'ապրի մի դար :

Նախանձու մէկուն լոյսն է միշտ խա-
ռար,
Ու բարեսրտին կը փայլի աշխարհ .
Եւ թէ յոռին օրերն ալ ոչինչ,
Խսկ այն որ ազնիւ միտք ունի՝ նա զինչ :

Շուտ բարկացոտին վտանգը խեցն է,
Համեստ իւր խօսքեր . կշիռ քով կ'ըսէ .
Նաեւ զայրացկոտ՝ անդադար կ'ատուի,
Այն որ համբերէ. պիտի յարգուի :

ՈՇ, ԶԻ ԿՐՑԱՑ ՕԳՆԵԼ ԱՆՈՐ

Ինքն-էր, որ ինձի պատմեց,
Իւր ցաւերը, որ խոր էին .
Կը կսկծար, նաեւ լացեց,
Արցունիքահոս ողորմելին :

Մտիկ ըրի ես բառ առ բառ,
Մինչ յիշելի մի զրոյցներ .
Զիս հմայեց, աչերս յառ,
Ու մերք ընդ մերք, դադար կ'առնէր :

Երբ որ տեսայ, ինչ համարձակ,
Ըստ լրացուց այն իւր խօսքեր .
Անցաւ գնաց, կորաքամակ,
Ու սրբելին մերք իւր աչեր :

Անծանօթ չէր, գիտեմ ես զինք,
Թէպէտ շատոնց չէի տեսեր .
Դրացի էր, պատկից էինք,
ՈՇ, վաղեմի սրտակից էր :

Ի՞նչ օգուտ որ ըստ ինձի,
Մենաց նոյնը եւ անդարձան .
Դեռ կը տքնէր այն մի լուծի,
Եւ նա չունէր մի օգնական :

ՀԻՄԱԿՈՒՀԻՄԱ

Հիմակուհիմա, գէք իմ քովս կայ,
Մի ժիշ ալ դրամ, այսօր ու վաղուայ.
Ինչ որ պէտք ունիմ գնելու համար,
Կ'երթամ ու կ'առնեմ, որը ինձ յարւար.
Եւ միշտ այսպէսով կը հագուիմ կուտեմ
Կրպակ, ճաշարան, ուր որ բաց գտնեմ:

Նեղուիլը մտքիս շահ չի տար հիմա,
Այն որ շահ կուտայ՝ ապրիլն է ահա.
Ճիշդ այդ է պատճառ որ ես կը գործեմ,
Ճաշակ, ախորժակ հարկ է խնամեմ.
Որ պակաս ըլլայ ինչ ալ որ ըլլայ.
Կամաց մը քող գայ հիմակուհիմա:

Որ ես կ'աշխատիմ, ծանր կամ դիւրին,
Ստով չեմ մեռնիր՝ տակը չեմ սուրին.
Ողջ առողջ կզամ, մինչ ալ քրտնին,
Ու ատեն ատեն թէ ալ կը հանգչին.
Այո միոնց մըն է, ինչ ալ որ ըլլայ.
Կերպով մը քող գայ, հիմակուհիմա:

Նաեւ կը ծախսեմ օրուան համեմատ,
Գուցէ չը լինիմ վերջը նարահատ.
Ամեն բան հաշուով, այսօր ու վաղին,
Կարգի կը դնեմ ես օրը օրին.
Թէ շոայլութեան չափ չկայ հիմա,
Ապրիմ չափաւոր հիմակուհիմա:

ԱՆԿԵՂԾ ՍՐՑՈՎ ՔԵԶ ԿԸ ՍԻՐԵՄ

Հայրենիքս ես օրէ օր,
Քու կարօտէդ միշտ եալեցայ.
Սիրամ մաշաւ, գալէս այսօր,
Օտար աշխարհ, ես որ մտայ:

Հող ու աւազդ են մարգարիտ.
Ու աստղերդ ալ քանիկ աղամանդ.
Մատաղ ըլլամ այն այեւիդ.
Աւաղ կ'ապրիմ ես ասու ու անդ:
Կ'ափսոսամ այս իմ քաղդին,
Երկրէ երկիր որ զիս բերաւ.
Վիճակուելով սա տաժանին,
Թէ յոյսերս ալ չքացաւ:

Փառք մը միայն որ ինծի կար,
Էկն օդը, եւ քո ջուրեր.
Որ առատ էր, թէ օգտակար,
Միշտ կը յիշեմ անցեալ օրեր:

Անշնչելի մի յիշատակ,
Եղար հոգւոյս, նաեւ մտքիս.
Չկայ բոպէ, ժամ ժամանակ,
Որ քեզ մռանամ, այլ կ'երեւիս:

ԿԱՄՔԱՐԵՆ ՈՒ ԶԵՆ ԾԱԽՍԵՐ

Որ ինծի տաս ես կ'ունենամ,
Այն բաները որ ինձ չկայ.
Կամ անպակաս փող ու դրամ,
Ով որ՝ ունի, պէտք է որ տայ:

Որ կը պահես, ինչո՞ւ համար,
Քու ունեցածդ, թէ ուրիշին.
Ազակ կծծի, դու մի՛ ըլլար,
Տուր մշտառեւ՝ չունեցողին:

Ու կը սիրես մոլեգնօրէն,
Ինչ գրաւել, իւրացնել.
Ճոխացնել, շատէն քչէն,
Եւ յարանուն, միշտ ամբարել:
Երբէ՛ք չկայ մի՞քէ հնար,
Այդ քո կեանքը, որ յաջաղկոտ.
Եղիր արդար ու հաւասար,
Այն ամենուն, որ են կարօտ:

Հպարտօրէն եւ թէ գոռող,
Կը մրբմրպաս որպէս նարպիկ.
Ու մերբ-ընդ մերբ կուտաս քարող,
Ազդումներով կեղծ ու կոկիկ:

Դու կը վայելես, իբր առատ,
Մինչ ամբարիդ ձեռք չը դպած.
Վախով դողով կ'առնես հատ հատ,
Մտմտուքը քեզ պաշարած:

Միայն գիտցիր ալ աւելին,
Կան ալ անձեր, քեզնէ նարպիկ,
Որ խոհուն են, թէ խելք ունին,
Խօսքեր ունին, ոսկի հատիկ:

Անոնք են մարդ ու խսկական,
Թէ հարազատ հօր մօր զաւակ.
Զեն քեզ նման կասկածական,
Մինչ, ալ ըլլան խեղն ու կրակ:
Ինչ որ ունիս, ոչինչ միայն,
Թէ աշխարհին ալ տիրանաս.
Պիտի մնաս, նոյնը եւ այն,
Երբ քու քակ լայն չը բանաս:
Կան ունեւորք միշտ անօգուտ,
Են անտարբեր ու զգուելի.
Չունին ոչ խիղն, ոչ ալ մի գուր,
Միայն խարել, ու աւելի:
Կ'զրօսնուն, առանց ծախսի,
Եւ ոմանք ալ թէ ցուցամոլ.
Կը պայքարին՝ մէն մի սկսիր,
Ցնդածօրէն, թէ կոշտ ու խօլ:

ԱՌՈՒԱԿԻՆ ՆՄԱՆ

Առուակին ջուրը վազուն է, վազուն,
Որ այ յատակէն կը հորդէր բեգուն.
Կարմիր գոյնով մը՝ տակէն վրայէն.
Կը հոսէր ընդմիշտ իւր առաս ակէն.
Որ կարծես ներկ մը՝ առած կ'ընթանար
Գալար ու քաւալ, ուր որ ցած գտնար:

Ու շատեր ըսին, զինի է, զինի.
Ումանիք այ գիտցան, որ չի զար բանի.
Կարգ մըն ալ՝ անձեր բերին կարասնին,
Լեցուցին շուտ մը, մէկ այ կանծեցին.
Գոյնէն ու համէն, որ թէ իմացան.
Զայնեցին ամէնիք՝ բոլոր մէկ բերան:

«Առուակը մեզի խարեր է, խարեր,
Իւր տակի հողէն, փոխուած էր կարմիր
Չուտ մաքուր ջուր է, այգիներ ջրենիք,
Որբատունիերէն պտուղ հասցնենիք.
Թէ խաղող, չամիչ, թէ անուշ զինի,
Ուտենիք ու խմենիք որ համ տայ բերնի»:

ՍՈՍԿ ԿԸ ԽՕՍԻՆ ՓՈՒՃ ԲԱՆԻ

Շուտով նայիր սա պարոնին,
Պատուհանը կը մաքրէ.
Նաեւ շէնքի ներսի կողինէն.
Կ'աղէ – սրբէ, կը քափէ:
Կը ցուցնէ սիրահարին,
Հպարտ գոռոզ մի տեսնով.
Պարծենալով լնէզինէ և ին.
Իւր թերութիւն անտեսելով:

Կը համոզէ իր կոշտ բերնով,
Ով որ ժալէ իրեն հետ.
Սիհամ անտիալ պարսաւանքով,
Միշտ կը խօսի, ու տգէտ:

Որպէս մի նիւթ խօսակցութեան,
Կը նկրտի ըլլալ նարպիկ.
Իրր հանինար իմաստութեան.
Բառ կը հիւսէ մէկիկ մէկիկ:

Խոկ ումանիք ալ թերեւսօլիկ,
Շուտ կը խարուին իրեն պէս.
Իրարու հետ, անուշ կոկիկ.
Վար կը զարմեն, եւ ինչպէ՞ս:

ԱՅԴԻ ՕՐԻՆ ՄԵԶ ԻՆՉ ՈՐ ՏԵՍԱՅ

Դաշտի մը շուրջը ; ուր կային լեռներ ,
Մեր գիւղի դաշտէն գնացի այնուեղ .
Պոսոյտ մը տալու , որ անամպ օր էր ,
Մինչ ալ անհանգիստ որ էր սիրոս նեղ :

Մօտեցայ այսպէս՝ վերը ձռբերու ,
Որ կար մի ուղի , ու մերք գիւղուզակ .
Թէ ալ աւազուտ . անցքը լեռներու ,
Ուր կար կարկաչում մի պաղ աղբերակ :

Թէ կային ծառեր . հսկայ ու բարձր .
Վայրի ինքնարոյս . եւ ինչ դարերու .
Միրեցի անոնց զոյլ շուէք բանձր .
Դադար մ'առի հոն զովանալու :

Ինձ այդ թուեցաւ մի նոր բուրաստան ,
Աստղերու նման ծաղկով շրջապատ .
Ու ես շնչելով՝ բոյրեր անման ,
Պառկայ քնացայ՝ գլխիս առար փայտ :

Թուշնակոկոնց վերը ծառերէն ,
Հետև ալ զնկզնկոնց հեռուէն փրթաւ .
Կանչ ու աղաղակ ամէն կողմերէն .
Այդ ճանձուններէն իմ քունը փախաւ :

Երբ որ արթնցայ , հապնեապով նստայ ,
Անկինէն ահա , ուղտի կարաւան .
Իշով ջորիով . դէպի վար կուգայ ,
Անհատնում էին , ու շարան շարան :

Եկան ու անցան , բեռներով լեցուն ,
Լեցուած էր բեռներ , ապրանքը պէս պէս
Կար բամպակ ու բուրդ թէ ալ ապրշուն
Թէ օննու ու աղ , թէ շատ ալ բեհեզ :

Գացին ու գացին դէպի գիւղ քաղաք ,
Անցան մեր դաշտէն թէ շատ ալ դանդաղ
Անոնց զնացքէն եւ եղայ անյագ ,
Կ'երթային անոնք ու միշտ անյապաղ :

ԵՐԳ ՄԸ

Կը շփանայ կը շփանայ ,
Երես տալէդ անոր հիմա .
Դեռ շատ խակ է միտքը անոր՝
Երես մի՛ տար , կը մեծանայ :

Այդ քուկդ է՝ ուր ալ ըլլայ ,
Բան մը չըլլար , մինչ իսկ ալ լայ .
Կոպիտ զաւկի պէտքը չունիս՝
Ըսէ իրեն՝ զգուշանայ :

Դեռ մատղաշ է չարանին ,
Մտիկ չըներ մեր ըսածին .
Եթէ այսպէս նա որ մնայ՝
Թէ ի՞նչ կըլլայ մեծ տարիքին :

Շփացեր է , կը շփանայ ,
Խրատէ որ զգոյշ ըլլայ .
Լաւ խօսքերով զայն համոզէ ,
Չարանին որ նա չըլլայ :

ԵՐԳ ՄԸ ԿԱՐՈՏԵԼՈՅ ՀԱՄԱՐ

Հիմա, հիմա անպայման,
Տուէք անոնց յարաժամ.
Այն բաներէն որ ճեզ կան,
Ու մի՛ պահէք ճեր դրամ:
Մաս հանեցէք դուք հիմա,
Զանց մի՛ ընէք ու տուէք.
Երէ ունէք, որ շատ կայ,
Ինչո՞ւ համար խնայէք:
Հիմա, հիմա կան շատէր,
Որ աղքատ են, եւ չունին.
Ըլլայ հազուսո կամ զարդէր,
Բաժին ըրէք կարօտին:
Որ անոնիք են ճեզ նման,
Մարդ էակներ աշխարհին.
Խտիր չկայ մարդկուք եան,
Վարուինք անկեղծ՝ համուրին:
Հիմա, հիմա կ'սպասէն,
Ուր տնակներ հաց չունին.
Դուրս վանեցէք ոխ ու քէն,
Տուէք կամաւ որ ապրին:
Ոտքեր բռպիկ որ տեսնես,
Կամ քէ զանոնիք՝ սովամահ.
Դու արդիւնք մը կը քաղե՞ս,
Երէ ըսես – չը տեսայ:
Հիմա, հիմա անպայման,
Տանք լումանիս յարաժամ.
Մինչ խև վայելենք միմիայն,
Գերեզմանն է վերջին ժամ:

ԵՐԳ ՄԸ

Գեղով ելեր կը վազեն,
Թէ՛ կը մեկնին, չես գիտեր.
Տունով տեղով դէպի դուրս,
Ուր կը բացուէր այգալոյս:
Խոկ որ ուզես հարցնել,
Պատասխան մը չես առներ.
Մանգաղ, դանակ ալ առած,
Տեղ մը կ'երբան, անկասկած:
Ու վրանինին հետերնին,
Բեղցուած էր սայլերնին.
Կ'ուզեմ գիտնալ դէպի ո՞ւր:
Ու չունեցայ ոչ մի լուր:
Փարտէզներէն որ անցայ,
Նոյնը անոնիք հոն տեսայ.
Երկ կողմերէն կը քաղեն,
Մեխ, ձմերուկ՝ թփերէն:
Այն ատենը ցորենին,
Էր ոսկեզոյն հասկերնին.
Ու հնձեցին անդադար,
Ուտեստ, պարէն՝ տան համար:
Որ լմնցաւ հասկաքաղ,
Անոնիք եկան տուն ու քաղ.
Երգ երգելէն, պարելէն,
Թէ՛ հինաւուրց խաղերէն:

ՄԻՇՏ ԸՄԲՈՇԽՆԵԼՈՒ

Կ'ուզես ուտել ու ծամելէն,
Որ կուլ տալդ դիւրանայ.
Թէ-կը գատես ալ քարմերէն,
Որն ճաշիդ համ ըլլայ :

Ստամբսիդ հոգ կը տանիս,
Ու այդ կ'զգաս, բնազդատու.
Ուր ալ ըլլաս. պէտքը ունիս,
Տալ մի սնունդ, այդ քո մարմնու :

Թէ սեղանիք նոխ կերակուր,
Հարկ է ըլլայ համեղ անուշ.
Ու մշտառեւ, զուտ ու մաքուր,
Կամ սնխառն, աւազ ու փուշ :

Սակայն որ դու այդպէս ու ճիշդ,
Որ կը խորիս, կը մտնուաս.
Թէ ամէն ինչ առատ ու միշտ,
Են կարեւոր, ուր ալ երթաս :

Իսկ չես դիտեր երթեք մի օր,
Որ կայ բան մը, ժեզ հարկաւոր.
Կը զուրգուրաս դուն քու մարմնուդ,
Չես տար մտքիդ բնտիր սնունդ :

ՄԵՆ ՄԻ ԽՈԶԾՆԴՈՏ ՈՒՆԻ ԻՐ ՎԱԽՃԱՆ

Արեւը յոյս է, ան չի խաւարիր,
Երբ որ խաւարի, խոչեր կան իր դէմ.
Իսկ քէ այդ խոչեր չեն մնար ընդմիշտ.
Պիտի անհետին, որ են շարժական :

Եւ լոյսը մեզի կը բացուի մի օր,
Ուստի չի նեղուինք, ոչ ալ մի վայրկեան
Թող խաղաղ զգանք, մտքերնին հան-
գիստ,

Նեղ օրեր կ'անցնին, որ են բնական :

Նախկինէն հիմայ, մինչեւ ապագան,
Գացին ու եկան, եւ դեռ պիտի գան-
կեանքը հասկնանք, ուր կայ ելելւէգ,
Եւ այդ ստուերէն օգուտ մը քաղենք :

Երբ ուղեղ ունիս, գործածէ ու միշտ,
Քու օգտիդ համար, որքան որ կ'ուզես.
Մերը ընդ մերը միտքդ, նման փայլակի
Ազգումներ ունի, բայց չեն տիրական :

Ամէն ինչ կ'անցնի, կայծակի նման,
Ըլլայ նեղուրին, քէ ցաւ ու զրկանք.
Մտածկոս չըլլանք, զալիք ժամերուն,
Կուզան ու կ'երթան, եւ չեն տեւական :

ՄԻՇՏ ԸՄԲՈՇԽՆԵԼՈՒ

Կ'ուզիս ուտել ու ծամելէն ,

Որ կուլ տալդ դիւրանայ .

Թէ կը զատես ալ քարմերէն ,

Որն նաշիդ համ ըլլայ :

Ստամբսիդ հոգ կը տաճիս ,

Ու այդ կ'զգաս , բնազդառու .

Ուր ալ ըլլաս . պէտքը ունիս ,

Տալ մի սնունդ , այդ քո մարմնու :

Թէ սեղանիդ ճոխ կերակուր ,

Հարկ է ըլլայ համեդ անուշ .

Ու մշտառեւ , զուտ ու մաքուր ,

Կամ անխառն , աւագ ու փուշ :

Սակայն որ դու այդպէս ու նիշդ ,

Որ կը խորիիս , կը մտնաս .

Թէ ամէն ինչ առատ ու միշտ ,

Են կարեւոր , ուր ալ երթաս :

Եսկ չես դիտեր երբեք մի օր ,

Որ կայ բան մը , քեզ հարկաւոր .

Կը գուրզուրաս դուն քու մարմնուդ ,

Չես տար մտիդ բնտիր սնունդ :

ՄԷՆ ՄԻ ԽՈԶԾՆԴՈՏ ՈՒՆԻ ԻՐ

ՎԱԽՃԱՆ

Արեւը լոյս է , ան չի խաւարիր ,

Երբ որ խաւարի , խոչեր կան իր դէմ .

Եսկ թէ այդ խոչեր չեն մնար ընդմիշտ .

Պիտի անհետին , որ են շարժական :

Եւ լոյսը մեզի կը բացուի մի օր ,

Ուստի չի նեղուինք , ոչ ալ մի վայրկեան

Թող խալաղ զգանիք , մտֆերնիս հան-

գիստ ,

Նեղ օրեր կ'անցնին , որ են բնական :

Նախկինէն հիմայ , մինչեւ ապագան ,

Գացին ու եկան , եւ դեռ պիտի զան .

Կեանիքը հասկնանիք , ուր կայ ելելէջ ,

Եւ այդ ստուերէն օգուտ մը քաղենիք :

Երբ ուղեղ ունիս , գործածէ ու միշտ ,

Քու օգտիդ համար , որքան որ կ'ուզես .

Մերք ընդ մերք միտիդ , նման փայլակի

Ազդումներ ունի , բայց չեն տիրական :

Ամէն ինչ կ'անցնի , կայծակի նման ,

Ըլլայ նեղութիւն , թէ ցաւ ու զրկանի .

Մտածկու չըլլանիք , զալիք ժամերուն ,

Կուզան ու կ'երթան , եւ չեն տեւական :

ԱՐԱՐԱՏԵԱՆ ՑՈՅՍԵՐ

Ո՞հ , արեւը ժպիտ ունի ,
Կուրծքը ցցած վար կը նայի .
Իւր ջերմութիւն սփռել երկրի ,
Արար աշխարհ անով կ'ապրի :
Զի նառազայրք տագ են անոր ,
Մեզի կուտան կենդանութիւն .
Եւ բայսերու ծլարձակում ,
Թռչունիք գուարք՝ գեղգեղ ընդմիշտ :
Աւա՛ղ . արեւն դէմքը քողած ,
Ամպիին ետեւ տխուր կեցած .
Կ'ըզձար դիտել մեր հէզ աշխարհ ,
Ազատորէն եւ համարձակ :
Բայց նա հըզօր ուժն ամփոփեց ,
Այրեց . լափեց ծալծալ ամպեր .
Բացաւ երես սիրաշողշող ,
Խսկոյն հրճուանիք տուաւ երկրի :
Մուայլք ամեն բերկրալիր ,
Բնազդօրէն հնչեցին .
Դա ի՞նչ հզօր ուժ մըն է ,
Լուսաշողեր կ'արձակէ .
Անհետելով խիտ-խիտ ամպեր ,
Խրոխտօրէն մեզ կը դիտէ :
Չկար մի ուժ . այսպէս հըզօր ,
Որ կարենար լափել , լիզել .
Որպէս հնոցն Բարելոնի ,
Ան չէր կարող ոչինչ անել ,
Երեք անձինք արդարասէր ,
Որք կ'օրհնէին զԱստուած բարի ,
Պար բռնելով մէջն հնոցին :

Ո՞հ , արեւը իրաշաբեր ,
Հապնեպելով վար կը նայի .
Լոյս տածելու մեր հայ երկրի ,
Յոյս ընծայել մեր որբերի .
Այդ արեգն էր ազատութեան ,
Ծաքեց երկիրն արարատեան :

ՈՄԱՆՔ ՄԻԱՅՆ ԲԱՌԵՐ ՈՒՆԻՆ

Հրամցնել միայն բառեր ,
Եւ նիւթեր մը , որն չ'արժեր .
Ի՞նչ արդիւնիք կայ այդ գրելու ,
Որ համ չկայ մինչ կարդալու :

Արտայայտուէ գործածական ,
Այն խօսքերը , որ հնչական .
Միշտ լսելի , թէ պարզօրէն ,
Որ վարժ ենք մենք ծնած օրէն :

Ուստի այս է իմ գաղափար ,
Ըսենիք , զրենք միասնաբար .
Թէ օգտաշատ , թէ գործածուն ,
Բառեր , խօսքեր տեղն զտեղուն :

ԹԵ Ի՞ՆՉ Է ՄԱՀԸ

Մահը ի՞նչ է, մի՛ վախնար մահէն,
Երբ որ դու չունիս հայկագեան դրօշ.
Խսպան հեռացած քո մայր օնախէն,
Հետք մը շուտի պէս տարտամ անորոշ,
Ու կ'լսես կ'ապրիմ, իբր հայորդի,
Մի՛ խարեր զեղզ, ո'վ օտարորդի:
Երբ որ դուն հայ ես մի՛ սոսկար մահէն,
Մահը ոչինչ է մեր հայ քաջերուն.
Յիշէ նախնիքդ առիւծի սրտէն,
Կոխի մղեցին անցեալ դարերուն.
Տէգ ու նիշակներ, սուրեր շողացին,
Փառքեր ու պատիւ կանգուն պահեցին:
Թէ որ դուն հայ ես ինչու՞ կը վախնաս,
Կորիւնի նման զնա Հայաստան.
Մի՛ լժեր վայրն՝ Արարատ, Մասիս,
Ուր հեռուց ի վեր է ապաստարան.
Փութացիք, կազմէ բանակներ ուժով.
Տենչեր թող զարթին մեր դիւցազնիքով:
Խսկ դու որ հայ ես. ինչո՞ւ վիատիս,
Եւ ինչո՞ւ կ'ապրիս Արաքսէն հեռու.
Արաքսի ճայնին հարկ է որ հակիս,
Ողբերք ծփացող շառաչներ հուժկու.
Ան միշտ կ'ընթանայ մոայլ ափսոսվ,
Յատակէն յուզուած. անտէր ու խոռվ:
Երբ որ դու հայ ես, որ կուզես ապրիլ,
Գնայ քո երեիր, քո ծննդավայր.
Բնաւ չես զտներ հանգիստ բնավայր.
Այս կերպ ապրելոյ մահէն ալ է խիստ,
Ողջ կեանքդ է միայն գերեզման ու

Վիշտ:

ՑԱՀ ՈՒ ՎԻՇՏ

Աշխարհն է ինձ խիստ դժնդակ,
Հոգիս խոռվ եւ յուսափակ.
Լոյս ցորեկն միշտ մքնշաղ,
Մէն մի գիշեր եմ անխաղաղ:

Խաւարտչին մէջ եմ խարխափուն,
Եւ վիատիչ, վշտով լեցուն.
Ցաւոտ լուծին տակը ինկած,
Ու անէծքին դէմ զլորուած:

Ո՛հ, տես վերը ամպեր գոլորշ,
Սըփութեցան ամէն մէկ խորշ.
Սգապատանէ, սեւ վարագոյր,
Դրշապատեց զիս անհամբոյր:

Տակաւ կ'ընիմ մերը բնդ նիզեր,
Որպէս պրծանէն դէպ հեշտ վայրեր.
Թէ որոնել մուր զիշերէն.
Յուսոյ ելք մը լուսացոյքէն:

Վա՛յ ինձ, ափսո՞ս, աչերս յառած,
Դէպի երկինք ական դրած.
Ու լսեցի միայն որոտ.
Ո՛հ, լքուեցայ, յուսակարօտ:

ՍԻՐՈՅ ՅՈՅՄԵՐ

Մէգ է պատած աշխարհ անհուն,
Եւ ովկիանն կատղած ծփուն.
Լերանց կատար, ճիւնէն լեցուած,
Սառնակոյսեր վար գլորած:

Կանգնի՛ր ոտքի եւ անվիատ,
Դիտէ՛ բարձունի՛, վերեր հպարտ.
Որ սարերէն ժայթքած է հերձ,
Հալած կուգան դեպի միշտ մերձ:

Յոյր ծով ալիք, անհետ ու դոր,
Եւ մառախուղն ալ իջած է խոր.
Ա՛հ, տես այնտեղ բացուած արեւ,
Շողեր սփռած է մեր վերեւ:

Արդ, ժամին է, ըղճասէրիդ,
Սէր մը յաւէտ քն կարօտիդ.
Եւ գեփիւղին մղիչ ուժէն,
Այն պիտ' հպի քն հմայֆէն:

ԻԲՐԵՒ ԽԵՂՔ ԶՈՒՆԻ

Իբրեւ խելք չունի, մատնանիշ ըրին,
Նախատինք, պարսաւ զլիսիս տեղացին.
Երեսիս գարկին խիստ անարգանիներ,
Նոքա խսկովին են սխալանիներ:

Իբրեւ խելք չունի, իբարու ըսին,
Ծաղը ու ծիծաղ վրաս խնդացին.
Արհամարհանինով ինծի նայեցան,
Ուղեղս զլյուս քանդել կամեցան:

Իբրեւ խելք չունի ըսին ու ըսին,
Դաւեր, խծրծանի պակաս չի բռնին.
Գործել չի գիտեր. առեւտուր չըներ,
Յոռի նայեցան սրտիս խոցողներ:

Իրօֆ զլուխս պարապ չէ. աղբեր,
Հարկ է որ գիտնանի. պատուական
Հայեր.
Դուք գործածեցէք ձեր դատողութիւն,
Կան զրպարտութիւն, չունին խկու-
թին:

ԴԵՊԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ

Ո՞հ եղբայրներ՝ շտապ ըրէք,
Երիվարս ինձ քերելու .
Կապանի մերէն արձակեցէք,
Խսկոյն վրան պինդ քամբելու .
Հանգոյցներուն խնամք տուէք,
Ամրապնդիչ լայն փոկերու :

Որպէս ասպետ նախնի քններէն ,
Սանձը ձեռքիս , ահա հեծեալ
Տէգ ու նիզակ եւ սուսերէն ,
Փամփուշտներով խաչածենալ .
Ու սրբաց մի վայրերէն ,
Կը նկրտիմ հոն խոյանալ :

Վայրը այնտեղ , ուր մարտիկներ ,
Անձնանուէր ու անվեհեր՝
Գօտեպնդիչ կարգ ու սարքեր .
Ճակատամարտ եւ խիստ դաւեր ,
Իրարու դէմ լարիչ աւեր ,
Մահ կը գոռան խոժոռ աչեր :

Թող փարատի մահուան ստուեր ,
Եւ անհետին նախնիր . սարտափ .
Դադար առէք , զեփիւռ . հովեր ,
Զին եւ կարկուտ , մշուշ ու շաղ .
Բացէ՛ք կամար , երկնից աստղեր .
Անդորր կ'ուզենք մենք սրտաբուխ :

Այլ կը բաւենալիշտ , տառապանք ,
Թող կորնչին այս տուայտանք .
Հեռու կացէք . դահին ոսոխ ,
Կրակ ու բոց եւ շամք ու ոխ .
Դուք Հայորդիք , շտապ ըրէք ,
Վատ քշնամիք ետ վանեցէք :

Հարկ է ժպտի Մայր Հայաստան ,
Սոլսակ երգէ նախնեաց երգեր .
Վարդ ու ծաղիկ եւ բուրաստան ,
Բոյր սփոնցէք դաշտ ու տեսներ .
Թող չի տիրինք , մենք ծնու նդոլ ,
Ծագիք՝ արեւ լի յոյսերով :

ԲՈՒԺԻՉ ԹԵԼԱԴՐԱՆՔ

Սրեւն ահա , կը մտնէ մարք ,
Այգունէն առաջ աստղեր կ'անհետին .
Եւ վարդերն ալ տեսէք կորուսած ,
Դայլայլող քոչնոց ձայնն սպառած :

Խսկ կուզայ ժամք . արեւ կը ծագի ,
Եւ հուսկ հոծ աստղեր . զիշեր պիտ'
Փայլին .

Նաեւ վարդն ալ կոկոնէն զցուն .
Ու քոչնոց երգեր պիտ' լուսին խսկոյն :

Եւ տկարները չեն մնար մահին .
Շգւտով կը բուժուին որպէս կորին .
Հրենուէ եռանդով , մի՛ խոկար մտօֆ ,
Յուսոյ պարգեւը չի բերեր չարիք :

ՍՐՍԿՈՒԱԾ ԱՆՔՄՔ

Զեռաց զրչովս անէծք պիտ' սրսկեմ,
Որպէս որուներ՝ ցորենացանքի.
Անէծքներս նոյն, սրտէս պիտ' հաճեմ,
Ուժգին մաղթերս ձեր նալսոի յօնքին:

Խոժոռ աշերուդ նայուածքը յոռի,
Նշմարներ զարբուց իմ սրտի խորէն.
Որոնով գտայ նիւաղ բորենի,
Ձեր նեխած մտքեր սոսինձի թրջէն:

Զզուանքով լեցուած սիրտս է վրդով,
Պժգանքի ծովու վիհ մը կայ ձեր դէմ.
Գնացէք սուզուիլ ծովն անդունդով.
Այս սեւ կնիքով ահա կը կնքեմ:

Նենգաւոր իժեր, իժերէն ալ վատ,
Նախատանք, լուտանք. շալկած կը
Մբնիք.
Գնացէք ուղղել ձեր լպիրշ վատ կիրք:

ԲՆՈՒԹԵԱՆ ԶԱՅՐՈՅԹՔ

Սիա գիշերը, խաւար է պատած,
Իմ չորս կողմերէն մութէն շրջապատ.
Անյոյս ու մոայլ կը դիտեմ նատած,
Կեցած միայնակ, յոյր քարի մը տակ:

Կը դիտեմ դէպ վեր, ամպերն բռոսր,
Ծղբայակապուած իրարու ետեւ.
Սըրնթաց կերպան, պայֆար մը սովոր,
Որպէս մրցարան վայրն յարատեւ:

Դառն անողոք, կրիւ մ'ահեղ,
Խսկոյն ծայր տուին շանթեր ու բոցեր.
Կրակ, արհաւիրք, կայծակ ու հեղեղ.
Առքեց երկրին, աղաղակ, նիշեր:

Աթիուն կամարէն գոռում եւ որոտ.
Վաղանցիկ փայլեր մէկէն կ'անհետին.
Խակ ամայութեան մէջէն եմ կարւու.
Գէք աղջամուղջէն նշոյլ մը լուսին:

ՑՆԾՈՒԹԵԱՆ ԾՐԵԲ

Զատիկ է ահա, ի՞նչ ուրախ օրեր,
Չմրան ցուրտ օրեր, այլեւս անհետ,
Դոլորշ ամպերն ցիր ու խուսափեր.
Տժգոյն ու վհատ, դէմքերու հրնուան,
Գարնան եղանակ, խնկերու բոյրեր,
Պուրակներ յուռքի, դաշտերն ընձիւդ:

Եկէֆ որ տօնենիք Զատիկն ցնծութեան,
Աւետիս կարդանիք մէկ մէկու բերան.
Հաւածու շարինիք կարգ կարգի դիմաց,
Յարգենիք սովորոյր ի հնուց տիրած.
Անրիծ սրտաբուխ երգեր ու խմբերգ,
Կամաւ հարկ է տանիք միք տիրոց մի
Երգ:

Ահա մեր օծեալն յարեաւ մեռելոց,
Եւ կոյսն Մարիամ փութաց գերեզման.
Ու տեսաւ միայն հըրեշտակ սրբոց,
Հոյլ քռչնանման աւետիս կուտան.
Եկէֆ միասին յօրինենիք քափօր,
Քրիստոս յարեաւն տօնենիք ամեն օր:

ՈՐ ԿՈՒԶԵՆ ԳԻՏՆԱԼ

Տեսէֆ սա անձը, բնիկ մը չէ,
Ինչ արագ ալ քալել գիտէ.
Վայելչազեղ կազմ ալ ունի,
Դէմքն աղուոր ու սիրունի:

Ուրկի՞ց է այս, ուրկէ՞ սերած,
Ի՞նչ երկրէ հոս է եկած.
Լաւ կ'երեւի, իսկ փող չունի,
Թափառական կը պտտի:

Քաղէկ քաղաք երթալ գիտէ,
Կայարանի տեղն ալ գիտէ.
Մտացի է, եւ խիստ նարայիկ,
Թէ ծխելու՛ վարժ ու կոկիկ:

Հուսկ թէ եկաւ մի ժամանակ,
Առեւտուրի ալ ընդունակ.
Յաջող ելք մը ձեռք որ առաւ,
Ատելութեան գրգիռ դարձաւ:

ԱՆՑՈՒՍՈՒԹԵԱՆ ՄԵԶԻՆ

Ահա՝ կ'երթամ, բարով մնաք,
Յուսակոտուր սա երկրէն.
Եւ մօսեցայ ահեղ վշտօֆ,
Քիչ մը հեռու ովկիանէն :

Եւ յիշեցի իմին ցաւերս,
Երազներու անյոյս նիգէն.
Ու ցամքեցան սրտի քելերս,
Իմին կրած ծանր վշտէն :

Թռղէֆ երթամ քիչ մ'ալ մօտը,
Սա ծփացող խոր ովկիանին.
Անոր պատմեմ իմ ցաւերը,
Իր դարման սա իմ վշտին :

Խսկ անդունդը ինծի լսեց,
Կոհակներու սուր շառաչէն.
Բացաւ վիհը ու զիս գրկեց,
Որպէս մայր մը՝ սրտի յոյզէն :

ԱՂԵՐՍԱՆԻ ԴԵՊԻ ԵՐԿԻՆՔ

Արքայն արքայից տէր ընդհանուրին,
Դուն ես լիազօր քա փառաց գահին.
Դեպ երկինն բազմած, արռուբդ օծեալ,
Հրեշտակաց հետ, սուրբերով օրհնեալ :

Դրախտիդ դուռներ փակուած կը մնան,
Եւ դուն չես զգար ինչե՛ր մ'եղան.
Դահինի սրէն Հայն հալածուած,
Ահա խոպան է, ոսկրով լեցուած :

Հրաշքդ Անտուած՝ ինչո՞ւ քաֆցուցիր,
Լուսափայլ դէմքդ ի՞նչպէս քողեցիր.
Խիդնդ շատ հանգիստ պահելու տենչէն,
Ինչո՞ւ չես անսար, տէր ընդ ամենայն,

Մոռացման տուիր վասն քո ուխտին :
Թէ խորք է Հայն մեր Արարատեան.
Ողբեր կարդացին, լացեր ու կոծեր,
Լսել չուզեցիր, անընկնելի Տէ՛ր :

ԶՔԱՑԵՔ ԱՄՊԵՐ

Սեւ ամպ մ'ահա շուրջս է պատած,
Խաւար է սփռած երկնից կամարէն.
Խսկ ես անձնովին կը դիտեմ ապշած,
Սա օտարութեան հողին վրայէն:

Սեւ ամպին տակը, մքութեան մէջէն,
Խարխափումներու նիգերէն տարուած.
Լոյս մը փնտոել, յուսոյ աշխարհէն,
Բայց ի գուր, յոյսս ի դերեւ մնաց:

Չուարք էր սիրտս մանկութեանս օքեր;
Արեւ ու լուսին, եւ աստղեր փայլուն.
Տուին ցնծութիւն ու առատ խաղեր,
Կերուխումներով. եւ պարեր սիրուն:

Խսկ տար աշխարհի կեանին է վշտալի,
Լժեց զիս մինակ օտարութեան մէջ.
Տխրած է դէմքս, սիրտս կը հալի.
Արիւնս է ցամքած, որն կեանիս վերջ:

Չքացէք ամպեր, քող կորի խաւար,
Ու բացէք սիրտը, անքիծ քնութեան.
Որ տայ իւր լոյսը իմ քղձիս յարմար,
Թողէք որ քուժուին վերքերս համայն:

ՄԱՅՐԱԿԱՆ ՅԻՇԱՏԱԿԱՆԵՐ

Կը յիշե՞ս մայր իմ, գարնան մի օրին,
Երբ մեր նրգաստան, ծառերու շարան.
Ծաղկած ծաղիկներ մէն մի կողմ կային
Ումանէ կոկոնէն արծականման.
Պնևագարդ ու լի. գոյնզգոյն էին,
Քանակ ու տեսակ կարգ կարգի բերան:

Կը յիշե՞ս մայր իմ, այդ մէկ օրերուն,
Երբ բահը ձեռքքս առած կ'երթայի.
Մեր պարտէզին մէջ առուակներ սիրաւն
Կամեցայ մաքրել հարր հաւասարի.
Գուցէ ոռոգել, շարքեր ոլորուն,
Ցորդահոս չուրէն՝ մեր պաղ պղիւրի:
Կը յիշե՞ս մայր իմ, երբ պիտ' գայի
տուն,

Փունչեր կապեցի. փունչեր խնկաբոյր.
Վարդ ու մանուշակ, խառն փափիւն,
Ու տուի քեզի կարօտիդ համբոյր.
Որ դուն խանդով մը խլեցիր իսկոյն,
Երեւ յիշատակ՝ նաեւ տունին բոյր:

Ափսո՞ս. չես յիշեր մայր իմ հեզանուշ,
Մոնցար ամեն ինչ քա ախորանքիդ:
Ոչ գերեզմանդ, սրտիս խոցափուշ,
Ո՛հ թէ-գտնիկ իփտած անիւնդ.
Այնտեղ կերտէի շիրիմդ ինձ յուշ,
Անթառամ փունչով սուրբ հողակոյտիդ:

ԱՂՕԹՔ ԲՈԼՈՐԻՄ ՀԱՄԱՐ

Տէր ողորմեա, տուր ինձ առատ,
Մի քողուր զիս ալ յուսահատ.
Չըլամ կարօտ եւ ոչ մէկին,
Թէ օրհնէ զիս դէպի բարին.
Տէր ողորմեա, տուր ինձ առատ,
Երջանկացուր զիս անընդհատ:

Թէ պաշտպանէ փորձանքներէ,
Կամ որոգայթ ու դաւերէ.
Մէկդի կեցուր նենգ սրտերը
Հանդարտնեցուր դու իմ միտքը.
Տէր ողորմեա, տուր ինձ առատ,
Մի ճգեր որ ըլլամ ես վատ:

Ու շնորհէ քու բարիքէդ.
Եւ մասնակցուր նոխ սեղանէդ.
Որ ունենամ յարանման,
Գիտեմ շատեր միշտ կ'ունենան.
Տէր ողորմեա, տուր ինձ առատ,
Մի զրկեր զիս որսէս անհատ:

Յիշէ բնդմիշտ, օրինեալ սրտով,
Որ կարենամ ապրիլ հոգւով,
Սուրբ դրախտիդ արժանացուր,
Քանի ողջ եմ, դուն ապրեցուր.
Տէր ողորմեա, տուր եւ առատ,
Որ կորնչին օրերս վհատ:

Տրստւնջներս ալ վերացուր,
Նոր յոյսերով սիրոս լեցուր.
Փափաքներէն քող գոհանամ,
Ապազային որ չի զղամ.
Տէր ողորմեա, տուր ինձ առատ,
Որ չի լինիմ երքեք ժլատ:

Հեռու պահէ անարգանէք,
Խենթ ու խելառ ապուշներէ.
Տուր ինծի ուժ եւ օրութիւն,
Ու մտային կարողութիւն.
Տէր ողորմեա, տուր շատ առատ,
Ուժ, սէր, բարիք, էն հարազատ:

ԲՆՈՒԹԵԱՆ ԽՏԻՐԸ

Բնութեան գրկէն.
Շնորհէ կը ծնի.
Երազի կեանիքէն.
Ցոյսեր կը փրքի:

Խսկ այս բնական,
Շնորհներուն քով,
Մարդիկներ ալ կան,
Անհուն տանջանքով:

Բնութիւն ազատ.
Խտիր շնորհեց.
Երազն անընդիատ.
Շատ յոյսեր քամեց:

ԱՄԱԶԿՈՏ ԱՆՁԼ

ԴԺԳՈՀԱՆՔՆԵՐ

Խնչո՞ւ ծնար զիս , մայրիկ իմ ,
Տառապանքի աշխարհին մէջ .
Թէ կամեցար որպէս մի իմ ,
Քեզ ժառանգորդ եւ կամ մի վերջ :

Դարձեալ մայր իմ , սրտի կամօֆ ,
Կուտամ օրինենիք սա ծնունդիս .
Թէպէտ վշտի , լի վերքերով ,
Տաժանելի բեռ մ'ուսիս :

Կբած կ'երբամ , շատ ընկնուած ,
Անհանդուրժիչ բաղդիս ետեւ .
Որ դաւերով եմ պաշարուած ,
Կը փնտոեմ յոյսի արեւ :

Արեւ , շողեր , ոչ ինծի կայ ,
Ոչ ալ քեզի , մայր իմ անուշ .
Մուր է պատած երկնից վրայ ,
Սեւ ու գոլորշ , ահեղ մշուշ :

Աւա՞ղ , մայր իմ , քու կարօտիդ ,
Կը հեծեծեմ օրն ի բուն .
Անգամ մըն ալ իյնամ զիրկըդ ,
Կարօտովրդ , մայր իմ սիրուն :

Ո՛հ , քէ ամաչկոտ քնոյթ ըս չըլլար ,
Արձակ համարձակ , ունակ ողջոյնով .
Դէմ դէմի կամիցնած , անձերու հազար ,
Խօսքեր մեղրածոր , աւետել սրտով :

Թէ այս ամաչկոտ ունակութեան հետ ,
Միշտ մնացած եմ չեզոք , անտարբեր .
Իբր աւերակ , կամ մի վայր անպէտ ,
Միս մինակ մէկը եւ անյուսարեր :

Վտարուիք ինձմէ , ո՛վ դու մոլորակ ,
Ծնունդիս պահուն կիրքըդ էր ազդու .
Դրոշմեցիր զիս , մարմնովս համակ ,
Անողորմ կիրպէդ՝ սրտիս ահարկու :

Հիմայ քէ կուգեմ վանել իմ մէջէն .
Ոխ ու զայրոյթ ըդ , իսպան քօքափել .
Թէ այդ ամաչկոտ իմ քնութենէն ,
Թող ծնիմ ասպէտ այս սրտէս թել-թել :

ԹՈՂ ԲԱՑՈՒԻ ՎԻՀԱ

Երանի էր ինձ , ծնած չըլլալս ,
Վիշտ ու կսկծանիք . առած իմ վրաս .
Գիշեր ու ցորեկ են համանման ,
Ցորեկն է ինձ՝ գիշերի նման :

Միքէ դուք համայն , ծնեալ մարդկու-
թիւն ,
Եթէ ձեր կեանքն է իմինիս նման .
Կ'ափսոսամ ինձ . թէ ձերին համար ,
Աւա՛ղ , ակամայ եկած ենք աշխարհ :

Դժմանակ օրեր , յար յաջորդ օրէն ,
Եւ ցաւի բեռներ ներս խուժեց սեմէն :
Սգակարաւան զիս է պաշարած ,
Անվիատ սրտիս զգերն է ցամքած :

Արեւին շողեր , ահա դուրս փրքան ,
Շողերն են ինձ՝ մշուշի նման .
Զուարք չէ դէմքն , եւ ոչ ալ ժպիտ ,
Պարեր , ցնծութիւն , բունց ինձ կոսիտ :

Ուրեմն միակ վայրն է սիրուն ,
Վիի մը դիակիս , բող բացուի խորուն .
Իբր կաքոզին մօր մը գրկաց մէջ ,
Ես պիտի գտնեմ իմ ծնունդիս վերջ :

ՍՈԽԱԿԻՆ ՑԱԽԸ

Ինչո՞ւ դու սոխակ , անձայն կը մնաս ,
Մառի մ'ոստին քառած կը կենաս .
Յոզնա՞ծ ես միքէ , կախած ես քեւեր ,
Եւ բոյնէդ ալ շատ հեռու ես կեցեր :

Ա՛յս , սիրուն քոչնակ վշտով ես լեցուած
Սգալով այդ տեղ յոյսերով քամած .
Ու քաղցր երգդ չես երգեր , աւա՛ղ ,
Դէմքդ կը դիտեմ , բախիծի շաղախ :

Զգուանելով լեցուն միայնակ կեանքէդ ,
Անէծք կը տեղաս այդ անյօյս բաղդիդ .
Յոյր գիշատիչներ նախանձէ տարուած ,
Հմայիչ երգիդ մագիլ են խոցած :

Եւ գեռ կ'սպասեն վերջի օրերուդ ,
Որպէս մի բակարդ պիո՛ լարեն զլխուդ .
Զարագոյժ վայրով դուն ես պաշարուած
Մահամերձ օրիդ վախէն շուարած :

Թաւշեայ վետուրդ պարզէ գժոժով ,
Հեղ մ'ալ պալցիր , անվիատ նիզով .
Գնայ ու գտիր , բոյնդ հնամեայ ,
Հոն երգէ խաղաղ երգդ առօրեայ :

ՕՏԱՐՈՒԹԵԱՆ ՄԵԶ

Օտար ենք մենք , օտար երկիր ,
Զկայ մեզի հանգիստ օրեր .
Որ չի խորհինք կամ չի տրտմինք ,
Փոյթս չէ թէ որքան ունինք :

Օտար ենք մենք , հեռու վայրեր ,
Գործեր առատ , կամ դրամ շատ .
Շահ ու վաստակ , հրապոյրներ ,
Կրկին կ'ընեն մեզ յուսահատ :

Օտար ենք մենք , ուրիշ տեղեր ,
Լեզուն խօսիլ ալ ենք սորվեր .
Եւ թէ կրնանք յայտնել մեր միտք ,
Պիտի ազդեն աղէտ ու կիրք :

Օտար ենք մենք , ուր որ երթանք ,
Որ երկիր ալ գաղթենք , ազատ .
Հիւր ենք , եղբայր , չի զարմանանք ,
Թող չի խարուի մեզմէ մի հատ :

Օտար ենք մենք , օտարին քով ,
Մինչ իսկ վարուինք իլու կերպով .
Պիտի ատուինք ամեն մի օր ,
Ճանանք փրկել մենք մեզ այսօր :

Օտար ենք մենք , քանի մնանք ,
Ինդիր չէ թէ կը ծերանանք .
Կամ վիճակուի մեր մահուան զոյժ ,
Պիտի մնանք անտէր , անուժ :

Օտար ենք մենք , ուր որ ապրինք ,
Շեն , փայլուն տուներու մէջ .
Արդ ու գարդով , հագուինք , կոկուինք ,
Դարձեալ հայ ենք , մինչեւ ի վերջ :

ՊԱՆԴՈՒԽՏԻՆ ՀԱՅՑԼ

Ո՛ միջավայր , է՛հ միջավայր ,
Զկան մեզի օգնող ձեռքեր .
Ոչ ալ ունինք արօտ ու վայր :

Գնացել ենք օտար աշխարհ ,
Ու կը մնանի անհայր , անմայր :

Է՛յ միջավայր , ո՛ միջավայր ,
Վարդ , մանիշակ չորացեր են .
Նաեւ չունինք բոյրեր յարմար :

Կորուսած ենք կենցաղ ու վարք ,
Կարծես կ'ապրինք մէկ մէկ քարայր :

Ո՛ միջավայր , դու միջավայր ,
Փակուած դռներ բա'ց պանդուխտին .
Անհետացուր իշած խաւար :

Կուսացահով յոյսեր ափոէ ,
Որ մեր սրտին ըլլայ յարմար :

ԵՐԳ ՄԸ

Պաղ եմ առեր , նիշդ հիմա ,
Կը սարսուամ ես ահա .
Ցուրտ էր օդը , այն ատեն ,
Կառքին մէջը որ մտայ :

Պատուհանի բաց փեղկէն ,
Քամին ժմնեց ուժգնօրէն .
Կը սփսփամ , կը դողամ ,
Ճար ալ չիկայ որ բուժեն :

Կը սփսփա , կը դողա ,
Բոլոր կազմս , տե՛ս ահա .
Դող եմ առեր , եղբայրներ ,
Ճար մը գտէք դուժ հիմա :

Տունը եկայ ու ինկայ , ..
Մանր հիւանդ պառկեցայ .
Պաղ եմ առեր , ով քոյրեր ,
Դուժ զքացէք իմ վրայ :

ԳՈՒՇԱԿԱԿԱՆ

Առ դարեր ալ սկզբանէ ,
Կծկուեցան . եւ դեռ այսօր ,
Խօստում տալէն մէն մի բանէ ,
Որպէս գուշակ թէ մարգարէ .
Որ խաւարէն կը ծնի լոյս ,
Չեմ վստահիր , ոչ ալ կայ յոյս :
Այժմեայ օրեր եւ տարիներ ,
Խանդ , եռ ու զեռ մեզ են բերած .
Զոր պիտի տան խաղաղ օրեր ,
Հաշտ դաշինքի , փողի ճայներ .
Մինչ թէ հասնի ականչներուս ,
Չեմ վստահիր , ոչ ալ կայ յոյս :
Քանի որ կան տէրեր հպարտ ,
Թէ փորերնին ալ կշտացած .
Մինչ աւագէն ծլին պարարտ ,
Տունեկ ու ծառեր նաև շատ վարդ .
Թէ անապատք կանաչահիւս ,
Չեմ վստահիր , ոչ ալ կայ յոյս :
Երբ կարապետք համանման ,
Արեւելից դէպ արեւմուտ ,
Որ զան խմբուին կրոր սեղան ,
Ճառ , ծրագիր ալ մեզի տան .
Թէ եղբայր ենք անտարակոյս ,
Չեմ վստահիր , ոչ ալ կայ յոյս :
Այս բնական մեծ կռիւներ ,
Չեն դադարիր , բնաւ երբեք .
Ազգ ազգի դէմ ընդմիշտ լարուած ,
Որպէս անհան են խռոված .
Թէ որ ըլլայ անդորր ու լոյս ,
Չեմ վստահիր , ոչ ալ կայ յոյս :

ՀԱՐԿԻ Ե ՕԳՆԵԼ

Երբ պտտիս մայթին վրայ,
Որ կը տեսնես, հոն մէկը կայ.
Թէ բաց տեղ մը, կամ մուր անկիւն,
Որ միայնակ եւ հեղեկուն,
Մօսէն խօսիր եւ սփոփիէ.
Եւ տուր անոր նուէր ու փող :

Երբ կը տօնես օրերդ գեղուն,
Կեր ու խումեր առատ բեղուն.
Ու մի մոռնար դարձեալ զքեզ.
Որ չի լինս այն անձը հեզ.
Դրկէ ժախտ, որպէս կարող,
Եւ տուր անոր նուէր ու փող :

Երբ որ ունիս արծար, ոսկի,
Կամ տարածուած ասդի անդի,
Կրկին յիշէ անզօր անձեր,
Որ առանձին են մնացեր.
Եւ ոչ ալ կայ անոնց օգնող,
Դնա ու տուր նուէր կամ փող :

ԽՐԱՏԱԿԱՆ

Ականց յառէ այս խօսքերուն,
Եւ մասնէ ուշի ուշով.
Ինչ որ ծորի այս իմ գրչէն,
Լրիւ գոհար քեզ կը բերեն:

ՆԻՐՀՈՂ ԲԱՆՈՒԽՈՐԻՆ

Զարթիր ով բանուոր, ժամը կը հնչէ,
Կապիտալիստներ անզուր են դարձեր.
Բաց քն աչքերը, ականջդ յառէ,
Քննէն ու դիտէ, վերքեր են բացուեր:

Արքնցիր բանուոր, հնարէ դարման,
Դիր սպեղանին վիրաւոր սրտին.
Քու բանուոր ընկերց որոշէ պայման,
Դուն առաջնորդէ անոնց ուղիին:

Վեր կաց, մտածէ, աշալուրջ հսկէ.
Տես բիւրաւորներ գերի են դարձած.
Զայրացած սրտով անզամ մ'ալ նայէ,
Իբրեւ մի հրեշտակ պահապան կեցած:

Ինչո՞ւ կը ննջես, զգացուէ՛, սարսի՛ր.
Որքան քնացար, այդ քանը բաւ է.
Ծոփիր անդին ճախ, առ սուրդ երկայրի
Քաշէ պատեանէն, անուշի կապէ:

Արդ, գուարք սրտով ել կանգնէ ոտքի,
Ու յառէ աչերդ եւ շուրջդ դիտէ.
Թէ լսէ ճայնը, մոռնէն առիւծի.
Հիւսիսէն կուգայ արձագանգ տալէ:

ԺՈՂՈՎՐԴԱՅԻՆ ԵՐԳ

Տանը դռան մօտք նստաւ ,
Տանը դռան մօտք նստաւ ,
Ելլող մտնող որ տեսնայ ,
Ելլող մտնող որ տեսնայ ,
Հարկ է գիտնայ , հարկ է տեսնայ ,
Ով ըլլալնին թող գիտնայ ,
Ով ըլլալնին թող գիտնայ :
Աղջիկ տղայ զանազանէ' ,
Աղջիկ տղայ զանազանէ' ,
Աղջիկ տղան տգեղ . աղուոր
Աղջիկ տղան տգեղ , աղուոր
Հետ աղուորին բարեւ դրկէ ,
Հետ աղուորին բարեւ դրկէ :
Առնէ թեւին ու պտտէ ,
Առնէ թեւին ու պտտէ .
Մուր անկիւնէն ասդի անդի ,
Մուր անկիւնէն ասդի անդի .
Գուցէ դուռ մը բաց կը լինի ,
Գուցէ դուռ մը բաց կը լինի :
Լաւ կըլլայ որ պանդոկ ըլլայ ,
Լաւ կըլլայ որ պանդոկ ըլլայ .
Որ բսեն թէ ճարպիկ է նա ,
Որ բսեն թէ ճարպիկ է նա .
Ինքը թող գուարճանայ ,
Ինքը թող գուարճանայ :

Հոն վերը սրահ մը կայ ,
Հոն վերը սրահ մը կայ .
Պար բռնելով ման թող գայ ,
Պար բռնելով ման թող գայ .
Ու քրտնաքոր հեւ ի հեւ ,
Ու քրտնաքոր հեւ ի հեւ ,
Սիրականին թող նայի ,
Սիրականին թող նայի :

ԸՍԻ ԸՍԱԽՆԵՐ

Համբերութեանս չափը եկած է ,
Թէպէտ վրէժիս նիշդ ալ ատենն է .
Եւ դեռ կ'սպասեմ մի միայն բանին ,
Որ է պյու սիրուն իմ ձեռնարկներին :

Հակառակութիւն կամ շատ ալ հայտանձ
Բնաւ չի տար քեզ ո'չ բաղդ ո'չ մի գանձ .
Մի խառնուիք դուք ուրիշին գործուն ,
Քանիցի չէք գիտեր ձեր ըրածներուն :

Ըսի բաւաներ ամեն տեսակով .
Անսանձ բերանենիդ բազում խումբերով .
Ականջի թմբիկ , նաք-քի աստիճան .
Դեռ կուգէք խօսիլ անհուն , անվախնան :

Աղմկարաբներ թէ խռովարաք ,
Զեր ունակութիւն է լատ ու անարգ .
Կազմակերպունցաք ծածուկ ու թափուն
Անսպառ դաւեր հիւսեցիք անգոյն :

ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԹԱՓԱՆՑ ՄԸ

Հաւատացէք ինչ որ գրեմ,
Եւ կը ուխտեմ բասծներուս .
Որ սնոտի խօսքեր չընեմ ,
Ինչ որ գիտեմ . նուէր մ'է այն .
Թէ ձանձրոյթ ալ պատճառեմ ,
Պիտի պատմեմ շիփ շիտակ զայն :
Կամ պատահի որ դուք խորշիք ,
Թէ գրածէս ալ որ զգուիք .
Ոչինչ կ'ազդէք դեռ իմ սրտիս ,
Քանի վստահ եմ սա մտքիս .
Ունիմ հազար նիւթ ու փաստեր ,
Օք օրին պէս պէս լուրեր :
Ինձի համար չնշին բան են .
Ըլլայ մեծ մուկ կամ թէ փոքր .
Մի խորհիք թէ բան մը կ'արժեն ,
Մինչ դիպուածով հսկայ վագր ,
Մէկէն դէմս ալ քշքշեն .
Չեմ սարսուար ; քանիք դաւ են :
Մկածակեր շատ կան իմ շուրջ .
Կը փսխան ամեն օր լուրջ .
Եւ կը լսեմ ձայներ հեռու ,
Որպէս մտքիս բափանձելու .
Հոսանք մ'է նա որ կը տեղայ ,
Չար սրտերէն դէպ ինձ կուգայ :
Եւ այդ կոպիտ ու վատ անձեր ,
Ոչ բան ունին , ոչ ալ զործեր .
Թէ կ'ստանան բոշակ , կաշառք ,
Ունին նաեւ սուլոնց ալ կառք .
Թէ վազվզել , սոսկ հոս ու հոն ,
Որ ցուցնեն ունին պաշտօն :

Թէ պաշտօնեայ եւ թէ վիուկ ,
Մինչ իսկ ըլլաք մէկ մէկ դիւռւկ .
Ազտուո լեզու դուրս մի բափէք ,
Շփացածներ , հեռո՞ւ կեցէք :
Այդ բափանցը կախարդական ,
Երբէք չազդէր իմ հոգեկան :

Երբ որ խօսիս ասոր , անոր .
Դու կը շահի՞ս բաներ մը նոր .
Թէ այս անձը անմիտ կամ զէշ ,
Եւ այդպիսով դու կ'ըլլաս էշ .
Փոյրս չէ թէ ով ալ ըլլայ .
Անկատար մարդ պիտի մնայ :

Ժամանակդ քեզի համար ,
Ըրէ յարմար ու պատուար .
Խելքդ գլխիդ մէջ ամբարէ .
Ու բերանդ ամուր փակէ .
Մէկդի վանէ նախանձ , գայրոյթ ,
Որ ունենաս անկեղծ բնոյթ :

Երբէ չունիս մի զբաղում ,
Թէ բսելիք . ոչ ալ իմաստ ,
Մտարերէ մի որոշում ,
Որ քու սրտիդ ըլլայ եւ հաշտ .
Միտքդ կրթէ . մի մնար հում ,
Կարդա . զրէ օքը մէկ ժում

Հոսկոսներ կան խիստ նողկալի ,
Թէ յամառ են , թէ պժգալի ,
Չունին տաղանդ . ոչ ալ հանճար ,
Եւ ոչ ոնին նիւթի մը նար .
Բամբասանէն է անոնց միակ ,
Որ ըրած են իրենց պահակ :

Ու փոխադարձ զրոյց առատ,
Կուտան կ'առնեն եւ անընդհատ.
Թէ անխորհուրդ հապնեաւ ահա,
Ինչ որ լսեն կը տրտուան.
Լեզունին է առանց խայրան,
Թէ են անգուսպ, թէ՝ բոյլ բերան:

Կը ձեւանան որպէս ճարպիկ,
Որ ալ կերպ մը խարել աղջիկ.
Ո՞վ են անոնք քեզի հանդէպ,
Քանի կ'ապրիս դու անվրէպ.
Եւ այդպիսով երկար բարակ,
Թէ գիտակ են, չեն աւանակ:

Մարդավայել կերպը միայն,
Ըլլալ համեստ, ոչ թէ ունայն.
Եւ սխալ շտկէ ուղիղ,
Որ ունենաս բարի շաւիդ.
Ցոռի վարքդ սրբէ, մաքրէ,
Քեզ ուրիշին օրինակ ըրէ:

Վրադ մ'առնէր ոչ մի անէծք,
Զանա պահել հոգիդ անեղծ.
Ցանդիմանանք կամ թէ խրատ,
Պիտի ազդեն դու սրտիդ վատ.
Ուստի չըլլաս դու երկրիմի,
Եղիր հօրդ բարի որդի:

Երբէք չընես քեզ անառակ,
Ինչպէս վազուն մի աղբիւրակ.
Որ նա ցածէն վար կ'ընթանայ,
Եւ անդադար կը ծփծփայ.
Այլ առուակներ են գերեզման,
Մինչ իսկ ջրին վերջ մը կուտան:

Ուստի լոէ ամէն բանի,
Եւ մի ըլլար դու վայրենի.
Ու մեծացիր որպէս մի մարդ,
Եղիր ազնիւ, որ ըլլաս վարդ.
Կարն կապելով, մի խօսիր շատ,
Մերբ որակով պատմէ հառ-հառ:

Այս է կեանէք այս աշխարհի,
Մի խառնուիր ամէն ինչի.
Փորձառութիւն հարկ էսորվիլ.
Թէ անկից ալ միշտ օգտուիլ.
Որ չինիս դու խայտառակ,
Ոչ ալ ըրէ քեզ իմաստակ:

Չեզոք դիրք մը քեզի ընտրէ,
Ծանր ու լուրջ պէտքիդ խորիէ.
Թէ ինչ կրնաս ընել արդեօք,
Նաև չունիս մէկ մը սրտօք.
Թէ գուրգուրայ, կամ քեզի տէր,
Որ չունենաս բշուառ օրեր:

Կրկին գրեմ ու վերջ դնեմ,
Նոյն խրատը հեղ մ'ալ կրկնեմ.
Մի՛ պարսաւեր քո ընկերը,
Ոչ անպատուէ իւր անունը
Ըլլայ ծանօք, կամ անծանօք,
Որ չունենաս երբէք ամօք:

ԻՄ ԲԱՆՉԱՐԵԼԻՆՆԵՐՍ

Բանջարեղին՝ պարտէզիս մէջ,
Չսի ու ձեւեր, քող մնայ վերջ.
Ածուները շարք-շարքի քով,
Պիտօփ պէտիմ ձեռքիս բահով:

Եւ պատրաստ ըրի այսօր,
Ու ցանցեցի կողմեր բոլոր.
Թէ առաստ ալ ունիմ հող, տեղ.
Որ քող չըլլայ անոնց շատ նեղ:

Ածուները կարգի բերի,
Եւ նումներէն ալ ցանցեցի.
Հատիկները տեսակ տեսակ,
Թող որ ծլին կարճ ու բարակ:

Եւ կայ ասդին նոյն ճակնդեղ,
Նաեւ ունիմ շատ շատ ալ սեխ.
Հազար անուխ, պրաս, ուսիան.
Քիչ անդին ալ կայ պատնջան:

Մարուխ եւս պատին շուրք տեղ,
Եւ բազմածիլ թիւր ազատգեղ.
Սերմանած եմ շոմին. վարունք,
Դեռ կը բուսնին դդում, ձմերուկ:

Ուկելսնառ եւ կազամբներ,
Տերեներով են զարդարուեր.
Գետնախնառ, նաեւ պամի.
Կամաց կամաց նոր կը ծլի:

Դեղին կարմիր ստեպղիններ,
Որ անելով վեր են ցցուեր.
Կը զոնուի պղպեղ ոլոռ,
Թէ լուրիան՝ բարձր ոլոր:

Եւ տես ահա, շողգամ 'ի փռս,
Ու ելակի, թէ' ալ կարոս.
Փողկ թէ սխտար. սոխ ու բակլայ,
Եւ թէ սիսեռ հոն կը վխտայ:

Ճիմայ հարկ է տանիք մի քախանիք,
Երք հասուննանի՝ սայլին բառնանիք.
Խոկ դեռ խակ են. չեն հասունցեր,
Ռնանց պտուղիք վար են կախուեր:

Եւ արեւի շողէն անոնիք,
Կը խոշորնան իրենց կամօք.
Թէ բանջարի լայն տերեւներ,
Պիտի ըլլան մեզի լաւ կեր:

Դրախտ մըն է, որ կը նայիմ,
Սրտի խանդով ես կը հրճուիմ.
Ծաղիկները պէս պէս գոյնով.
Որ կը հոտին, անուշ բոյրով:

Անձրեւը կաթիլ կաթիլ,
Կ'ոռոգէ արմատ ու ծիլ.
Ու ես նստած ներս հիւղակին,
Օրիներգ կուտամ այս մէկ օրին:

Ա՛հ, հասունցան պտուղ, բանջար,
Կարիք չունի խելիք ու հանճար.
Հարկ է հնածնիք. կամ հաւաքենիք,
Արկդներով տունը կրենիք:

ԱՅՍՊԵՍ Է

Այսպէս ասեղծեց մեր բնութիւնը մեզ,
Քանի որ այդպէս մենք ծառայենք ֆեղ.
Ճիգ ըրէ պահել աշխարհը գերի.
Եւ քանի տարի դեռ պիտի անցնի :

Թէ կայ մի եզր առած ընթացքին,
Թէ ալ ճամփոյթ վերջնական վարդիդ.
Որ միշտ անդադար անեծքի ցողեր,
Կը բափես երկիր եւ ամէն կողմեր :

Երէ հզօր ես, գոտիր մի վախճան,
Թէ բարութիւնդ տղւր մեզ անսահման.
Երկնակամարի վեր ու վարերէն,
Ու պահէ գմեզ նենգ ոգիթերէն :

Միայն որ գիտեմ, անկարող ես դուն,
Բան մը չես զգար անցուդարձերուն.
Ասանկ եկած ես, ասանկ ալ կ'երքաս,
Որպէս բնութիւն՝ պիտի քնանաս :

Անունդ միայն կուտանք ու կ'առնենք,
Մի միայն բառը քեզի կը հնչենք.
Արդարեւ այդ ալ քեզ համար շատ է,
Որ կը յորջորջուի հանուր ազգերէ :

Ու կաս, կը մնաս, ինքն չես գիտեր,
Ուրկէ ծնելուդ դու չունիս փաստեր.
Լեզու ալ չունիս միշնչ խոկ խօսելու,
Ալ ի՞նչ կը մնայ քեզի ըսելու :

Ծոցիդ աստղերը իբր թէ կ'ազդեն,
Մարդկութեան վրայ իւր մօրը սաղմէն.
Չկայ ապացոյց քու այդ բնաւին,
Լոկ խօսեր մըն են որ միշտ կը յիշուին :

Աստղերը մենք ենք, ծնունդով գատ-
գատ,

Որ կը բգտնենք զիրար անընդհատ.
Յանցանք մը չունիս, քանզի չես գիտեր
Մենք անկախօրէն ծնուեր ենք գայլեր :
Կը յափշտակենք իրարու ձեռքէ,
Արջերու նման ելած մի որջէ.
Մտքերնիս լարած, իբր թէ նարայիկ,
Եւ կը կողոպտենք մէկզմէկ կոկիկ :

ՀՈՆ Է ԴԵՂԴ ՄՇՏԱՑԱՐ

Եկուր իջէ, վար իջէ,
Օքք ժիչ մը խոնարհէ.
Մնացածը բան մը չէ,
Հետզիետէ վար իջէ.
Դէպ կայարան անշշուկ,
Միայն վայրը անաղմուկ :

Բոլոր բաներ այսպէս է,
Այն որ կ'ելնէ, նա կ'իջնէ.
Գու մի խօսիր ու լուէ,
Գերեզմանը կը մաքրէ.
Երբ որ իջար ու սմբար,
Այն ատենն է հաւասար :

Միշտ վերերը մի՛ կենար,
Յուշիկ ցածցիր ու խոնարի:
Ուրոյն անձիդ չէ գրուած,
Այլ ամէմքին է ուղղուած.
Սիրով գնա փոսն ի վար,
Եւ մի մնար վշտահար :

ՏԵՍԻԼՔ

Լիմպոս մ'եր, վեր ու վարը չեմ գիտեր,
Բացուեց դուռը, երկար քէ ժար, չեմ յիշեր.
Միայն լացեր, ու աղաղակ կը հնչէր,
Կամ կոկծող սրտի քելերու ձայն էր:

Ոմանք՝ կ'այրիմ, քէ այրեցայ մեծ կոծով,
Դեռ մաս մ'ալ ասդիմ անդին սարսիչ դողով.
Կ'երերային, ո՞հ, մարեցայ պոռակով,
Ճիշեր ու ողք, մէն մի կողմէն սփռելով:

Անդին տեսայ դեւ ու ճիւաղ եւ սատանայ,
Յարանման մի սադայէլ՝ գեհենին մէջ ժուռ կուզայ.
Հագած էր սեւ հանդերա մը՝ ուրիշներէն ալ տարբեր,
Միջակ ականջ, ճաւու մի պոչ, կոկոզավիդ ի՞լ ժալէր:

Մատնանշեց դէպի դժոխք, աւելի խոր գեհենին, քառական
Են եմ ըստ, տէրն ու զօրապետ այս վայրերին.
Խոնարհեցէք ինձի հանդէպ, ո՞վ հոգիներ ու ոգիք,
Որ ստանաք ինձմէ պարզեւ, քէ ըլլայ փող կամ
արինգ:

Հարցում մ'ունինք մենք խմբովին, առաջարկեց մի
ճիւաղ,
Քանի՛ դարեր դուք հոս կ'ապրիք, որ չենք գիտեր
մենք աւաղ.
Դեւ, սատանայ, ոգի ճիւաղ, յանկարծ ոտքի կայ-
նեցան,
Պատասխան կ'ուզենք, ո՞վ սադայէլ, ու գոռացին
մէկ բերան:

Եւ զայրացկոտ յոյսորտանենով նա ոտքերը գետեղեց,
Ու կայնեցաւ բարձր մի տեղ, նաեւ բերանն փրփրեց.
Պատասխանեց մոլեգնօրէն, բոց էր կորած իւր
աչեր,
Թէ սրտէն ալ կրակ ու շանք, որ անընդհատ կը հո-
սէր:

«Ուստի պատմեմ իմ անցեալէն, որ դարերով շըր-
ջապատ,
Երբ դեռատի հասակիս մէջ, որ զգացի անվիատ.
Թէ կարող եմ եւ քէ հզօր, բաներ ընել բազմաքիւ,
Ու սկսայ գիշեր ցորեկ գիւտ հնարել այդ առքիւ:
«Անդին տեսայ հսկայաբերա, յայնատարած խիս
ծառեր,
Պուրակին մէջ լեցուած էին առատ փայտեր ու
կոճիեր.
Եզր չկար անսահմանին, չկար մինչ իսկ ոտքի տեղ,
Թէ խոտացած դէպ վեր կամար՝ չորս կողմերն սեղմ
ու նեղ:

Մինչ այդ պահուն ես զայրացած շրբութեներս կրա-
վան,
Եւ փշեցի հրկիզելով լեռներ, ճորեր ու անտառ.
Ծաւալ տուաւ մի անք-եղով իւր շուրջերէն բոցալան,
Որ ճայնատի հրաբորբոք մինչ յախտեան անսպան»:
Երբ լրացուց իւր պերն խօսեր ու ակնքարք իջաւ
վար,
Խսկոյն ոզոց բիւր նիշերը արձակուեցան՝ արժանի
էք մեզ համար.
Քեզ ծառայ ենիք, ո՞վ սադայէլ. այս գեհենը մեզ
վկայ,
Եւ մէկէն ալ երեսնին կախ, ու խոկացին տես ահա:

թէ ինչ կրնանք կամ ինչ ընենք, այս ցասումն է
կարի,

Որ թէ ինքնին իւրացնենք արար աշխարհ մեզ գերի.
Ու ժիշ յնոյ եւ բոլորն ալ միասնաբար զարքեցան,
Ռութի ելան, ձեռքիրնին վեր, հոծ աղաղակ մէկ թե-

րան:

Իրենց պետք հոն կանգնած էր, որ կը նայէր զար-
մացնուն,
Ու թէ լըսեց այդ մեծ կոչը, որ կ'ուղղուէր իրեն
կրքուն.

Եւ նա ասաց . «համդարտեցէք, քող կատարուի ձեր
փափաք,

Ես պիտի տամ ձեր ուզածէն, մինչ աւելին եւ անյագ:
«Ահա ձեզի լի իրաման, դա բանալին հմայքու,
Առէ՛ք, բացէ՛ք տիեզերքի գոց դոները՝ դուք սըր-
տուն.

Ու որովներ այլ սփոնցէք, վեր ու վարը ամէն տեղ,
Չարիք, ոճիր թէ պատուհաս, կամ թէ ճիշդը քոյն

ու դեղ»:

Այդ ատենէն տարածեցին սարսափները վայր ի վայր,
Եւ ցրուեցան չորս հովերէն՝ տալով մեզի մեծ աւար.
Մահ սփոնով ամենուրեք, նաեւ չունին ոչ ալ վերջ,
Ու յարատեւ եւ անդադար կը մօտենան մեզի մերձ:

ԵՐԲ ՈՐ ԶՈՒՆԻՍ

Երբ փոխ կուտաս, հարկ է տռկաս,
Ըլլայ դրամ, կամ այլ խոստում.
Թէ վճռես որ պիտի տաս,
Տուր պարզ մտօք, ոչ թէ տրտում:

Մի երկրտիք, այլ վատահէ,
Որ սոտանաս երբ ունենան.
Ու մի դրժեր ոչ ալ խնայէ,
Ձեռք կառկառէ՝ որ քեզ կուգան:

Հասուատ կամօք ու սրտարուխ,
Պէտք է օգնես որպէս մի վարձք,
Այս աշխարհը միշտ է սանդուխ,
Ելեւէցի խոչի նրբանցք:

Թէ չքաւոր, թէ ունեւոր,
Ունին կարիք իրար հանդէպ.
Երբ դու լինիս մի չունեւոր,
Կրնա՞ս մեզ տալ փաստեր ու վեպ:

Այն ժամանակ պարտիս լոել,
Եւ զզչալով պիտի ըսես,
Երանի՝ էր ինձ չի ծնել,
Օրը օրին պիտի կրկնես:

Եթէ չունիս, մի խոստանար,
Այսօր, վաղը, կամ զալիքին.
Եւ կեղծելով մի՝ կարդար նառ,
Այսակս այնակս քեզ դիմողին:

ԲԱԼԻՒ ՃԱՆԱՊԱՐՀ

Ամպամած օր մըն էլ , որ ցուազը առի ձեռքիս ,
Եւ ցուրտ քամին ալ կը փչէր դէպ իմ կրծքիս .
Խսկովին որսած էի իյնալ մի ճանապարհ ,
Քաղել ու քալել միշտ յառաջ , որ չունէր մի ծայր .
Կամ փնտուելու ինձ համար մի հանգիստ կայան ,
Եւ թէ գտնելու բաղդս , որ միշտ էր անազան :
Եւ այսպէս լեռներ , ձորեր կտրելով ես անցայ ,
Որ մեր երդիքին ծուխը հեղ մըն ալ աչքիս չերեւննա .
Եւ հեւ ի հեւ այտերս ալ կարծես կը նաքռուէր ,
Այն սաստիկ հովն ալ քիս ու բերնիս կը զարմէր .
Նաեւ պեխ ու մորուսէս վար կախուած կային փունչ
մը սառ ,
Եւ հետն ալ սարսացուցիչ փոքրիկ մը ձիւնախառ :
Ու այդպէս յաջորդաբար կիման էր յարատեւ ,
Որ չի բացուեց օդը քանի մը շաբար իբարու ետեւ .
Եւ ես ամբողիատ կը հեռանայի արագ թէ կամաց ,
Նաեւ ուլստած էի որ ես տիրանամ իմին բաղձանաց .
Եւ յետոյ հարցուցի , երբ անցորդ մը քովէս կ'անցնէր
Ու բախ անոր . ո՞ւր է իմ բաղդս , կամ ո՞ւր իմ եկեր :
Եւ ինձ նայելով նա բաւ . թէ տաս բաժակ մը օդի ,
Պարպելէս յետոյ կը խոստանամ որ քեզի տամ մի
ուղի .
Թէ ինձ համար կար մի պաշար օդիէն զատ նաև . գինի
Ես կամովին իմ ունեցածըս բոլորն ալ իրեն տուի .
Յայնժամ բաւ . քեզի համար միայն նար մը կը տես-
նեմ ,
Չորս հովերուն մէկուն հետք ու քեզ կամօֆ կը դրկիմ :
Պատմեց տեսակէտ եւ շատ ազնիւ . յետոյ անցաւ ու
զնաց ,

Խսկայն ինձ ալ եւ այդ պահուն , քալելու խանկ սըր-
տէս բըլլաց .
Եւ ձեռք առի յայտնած նամբան , որ ինծի էր անպաջ ,
Ռուք անցուցած երքած տեղներս , ու ես ըրի ինձ որոշ .
Հասայ տեղ մը , խսկայ լեռներ որ ունեին նաեւ ձոր ,
Եւ շրջակայք որ դիտեցի եւ ես տեսայ մի ալեւոր :
Ան նատած էր քարայրի մը նիշդ դրանը սեմին քով ,
Երբ մօտեցայ , տուի անոր բարեւներ մը ես սրտով .
Հարցում չըրի , խսկ նա կոահեց որն ինձն էր մի
գուշակ ,
Թէ եկած ես բաղդիդ ետեւ , որ դու ըլլաս լաւ տեղ-
եակ .
Պիտի պատմեմ նիշդ ու նիշդ . որն ինչ որ ես գիտեմ ,
Փորձառութիւնս մէկիկ մէկիկ վերջը քեզի ես կըսեմ :
Իւր մօրուքը գէափ վեր ցցեց , ու սեւեռած աչերով ,
Նա սկսաւ ըսել ինծի , իւր պատմութիւն յուզուենով ,
Ցիմարներ են որք կը յուսան իրենց բաղդը որոնել ,
Ամենէն լաւը իրենց վրայ վստահութիւն ընծայել .
Կան անհատներ՝ են մտային նաեւ ալ են հանճարեն ,
Զունին դրամ , ու ալ աղքատ եւ թէ կ'ապրին շատ
ալ նիդ :
Թէ կարող են գրեք գրել կամ պատմութիւն թէ
վէպեր ,
Են նառախօս բեմին վրայ , կամ թէ ըլլայ այլ տեղեր .
Նիւր իմաստներ , բերաններէն որ կը թափին իբր
հեղեղ ,
Որ հմուտ են հնարքներու եւ թէ ունին շատ ուղեղ .
Միշտ քսակնին , որ է դատարկ , դեռ կ'ապասեն մեծ
բաղդի ,
Ես եմ բաղդը , մի՛ յուսար ինձ , հապա յուսա դիպ-
ուածի :

ԿՈՂՈՊՏՈՒԱԾ ՄԱՐԴԸ

Տարէք, տարէք, ինչ որ ունիմ ծախսեցէք,
Եւ թէ դատարկ, զրպանս ալ, որ կ'ուզէք.
Առէք, առէք, այդ ամէնը դուք ինձմէ,
Որ չունենամ մաս ու բաժին ես ձեզմէ.
Կողոպտուը միշտ է հանոյք ձեզ համար,
Եւ թէ վարպետ՝ բարմ պահելու ձեր ամբար:

Թողէք, թողէք որ ես լինմ տեղ ու վայր,
Թող չի տեսնեմ ոչ բարեկամ, ոչ օտար.
Անապատ մ'ըլլայ անշուք, կամ թէ ըլլայ լոկ ցամաք,
Որ չի լուսմ մի փափուք, ոչ մի շշուկ, որ են ասոնք
միշտ անյագ.
Պատրանք մըն է որ ես կ'ապրիմ ու տխրալի նիշդ
հիմայ,
Կը նախընտրեմ այսպէս միայն, այս ամենէն բացա-
կայ:

Ես անդադար գործածեցի իմ ուղեղս յարատեւ,
Որ ունենամ այս աշխարհէն ինձ օգտակար մի արեւ,
Երբ թէ տեսայ պատեհութեան դռները՝ բաց չեն
ճգուած,
Ատկէ ի գատ երակներուս արիւնն ալ քչիկ քչիկ էր
բամուած.
Այս ամէնը ձեզ կը ճգեմ ըլլայ կամայ կամ ակամայ,
Թիտի յիշեմ ձեր վարմունքը, թէ լաւ ու վատ մին-
չեւ ի մահ:

ՓԱՌՈՒՔ ՔԵԶ ԵՐԵՒԱՆ

Փառք ֆեզ երեւան, դուն ես տէրը այդ հողին,
Ալ իդձերդ կատարուած, հսկէ արքուն երկրին.
Թող չի անցնի ձեռքէ ձեռք, կամ բող չըլլայ կը-
ուադաշտ,
Հայրենիքին դուք պաշտպան, պէտք է ապրիք հեզ
ու հաշու.
Այլ խնամքով պատրաստ, գուրզուրացէք մէկ մէկու,
Եւ համերաշխ սրտերով ծպիտ տուէք իրարու:
Կրկին փառքեր կը նուիրեմ ես կամովս սրտարուլին,
Որ դեռ կ'ապրի մեր հայ ցեղը՝ երդիքները ծուխ և
մուխ.
Նա դարերով պայքարեցաւ իւր թշնամեաց դէմ առ
դիմ;
Ստրկութիւն արհամարհեց եւ նետուեցաւ դէպի բեմ.
Ինքինք դասեց այլ ազգերու յարանման իր կարգին:
Եւ բռնութեան կապանները իր՝ թէ փշրեց սրտա-
գին:
Ազատ երգեր հարկ է երգէք դուք ցնծութեամբ՝
Երեւան,
Գիւղ ու զաւառ եռուզեռով լի հնչեցէք մէկ բերան.
Նեցուկ եղէք եւ շատ յօժար միհամարար ամէն տեղ,
Թէ անմկուն վսեմ մտօք, մինչ իսկ ապրիք շատ ալ
նեղ.
Թէ ձեռք ձեռքի եւ օգտակար ուր հանդիպիք մէկ
հայու,
Կարեկցութեամբ եւ աննախանձ պարտիք օգնել մէկ
մէկու:
Երէ անսաք այս խրանին, գօտեանդուած մէն մի օր,
Պիտի ապրի Հայոց ազգը թէ յարանուն եւ հզօր.
Ու տոկացէք պայմաններուն, զի ապագան է բարի,
Յարմարցուցէք շէնցնելով այդ երկիրը դրախտի.
Եւ այսպիսով պիտի անի եւ զօրանայ Հայաստան,
Որ հայկազեան նոր սերունդը ֆեզ չի մոռնայ՝
Երեւան:

ԱՅՆ ՈՐ ԿԸ ԾՆԻ, ՊԻՏԻ ՄԵՌՆԻ

Սա օրերը, շարան շարան, ու մշտատեւ կուգան
կ'անցնին,
Նաեւ ծագի պայծառ արեւ, յուշիկ յուշիկ կը մարի·
Անձեւ ու ձիւն, եղեամ կարկուտ թէ կը սառին,
կ'ունիետին,
Որոտընդոտ ամպերէն ալ կայծակ ու շանը կը փայլի
Եւ բոլորն ալ վաղանցուկ են. թէ կ'սկսին կը ցնդին,
Ամենուրեք նոյն կը տեսնես. որ վերջ մըս է մէն մի
բանի:

Ծառեր կանաչ տերեւներով, տարուէ տարի կը ծլին.
Հետ բոյսերու նմանապէս թէ կը կանչին կը գոստա-
նան.

Թռչունները որ փետրազարդ վեր ու վարը կը թռչին,
Կը նորողնեն. կը դայլայլեն սակայն ունին մի վախ-
նան.

Կամ շնչաւոր կենդանիքը, ինչ արարած ալ լինին,
Ատենի մը սահմանուած են. եւ հուսկ անոնք կը չք-
բանան. ալ չի կան:

Մարդ ըսուածը կապակցած է դէպի ծոցը բնութեան.
Պիտի ծնին, պիտի մեռնին. խուսափելու նար չիկայ.
Որ մահագոյժ գանգակի ձայն. ականջներուդ թռո-
ք բռն,

Ու մի ըսէք՝ այդ փոյքս չէ. հապա. կարգը ինձ
կուգայ.

Որ սրտերնիդ ալ թէ յուգուի, ինչպէս վերը բնու-
թեան,
Դարձեալ ատկից պրծում չիկայ. օրը օրին մահը քե-
զի մօտ կուգայ:

ՄԻ ՎՃԱՏԻՔ...

Մի' վիատիք, ով ընկերներ,
Ճգնաժամեր կան յարատեւ.
Այս աշխարհը հետն է բերեր,
Թէ՛ ցաւ ու վիշտ, թէ՛ նոր արեւ:
Բազուկներդ ձեզի նեցուկ,
Որքան կրնաք նիզեր ըրէք.
Ու տոկացէք, եւ անշշուկ,
Եռանդ ու խանդ, վառ պահեցէք:
Թռող չի մարի ձեր սրտերէն,
Այն կանքեղը, որ պլայուն
Կայ, կը մնայ իին ատենէն,
Հարկ է փայլի այս օրերուն:
Այն օրերը, որ վաղեմի,
Թէ ծագեցան ու մարեցան.
Ցոյս ներշնչում, ամէն մէկի,
Որպէս ժառանգ ձեզ տրուցան:

Մի' վիատիք, ով ընկերներ,
Ճգնաժամեր կան յարատեւ.
Այս աշխարհը հետն է բերեր,
Թէ՛ ցաւ ու վիշտ, թէ՛ նոր արեւ:

ՓՍՓՍՈՒՔՆԵՐ ԵՒ ԹԷ ԺԽՈՐ
Ներկայ դարը, իին դարերէն,
Կը տարբերի, բարեկամներ.
Եթէ դիտէք ձեր աչերէն,
Պիտի տեսնէք անթիւ բաներ:
Կան այս օրեր իրարանցրւմ,
Նախանձ, գրգիռ. ատելութիւն.
Կը տարածուին եւ անհատնում,
Ալ չի մնաց իին սրբութիւն:

Յարգանք չիկայ իրար հանդէպ,
 Ոչ դրացի, ոչ ալ ծանօթ .
 Որ գուրգուրան մէկ մէկու դէպ,
 Հինը անցաւ, նորն է մի բօթ :

 Ուր ալ դասնաս, պիտի լսես,
 Փսփսանէներ չորս կողմերէն .
 Մէկի այսպէս, միւսը այնպէս,
 Քառս, աղմուկ, միշտ ու նորէն :

 Ցաջորդօրէն եւ անսպառ,
 Զայներ, շշուկ, ուր ալ երթաս .
 Ըլլայ ձմեռ, կամ թէ ամառ,
 Պիտի լսես, քանի որ կաս :

 Եւ անընդհատ որոտումներ,
 Թէ ամպերէն՝ գետնի տակէն .
 Գոռում գոչում, դպրդիւններ,
 Թող որ հնչէ, վերէն վարէն :

 Քանի չիկայ ոչ մի ննար,
 Թող կոկոան ամէն ձեւով ...
 Նոյնպէս մարդիկ իրարու յար,
 Կր ժյորեն քարձր ձայնով :

 Երէ այսպէս, որ թէ մնայ,
 Մեր ականչը կը խլանայ .
 Ու գիտցածնիս պիտի մոռնանք,
 Ցետամնաց թէ կը մնանք :

 Պիտի լոենք, ուզենք չուզենք,
 Այս է այժմեան կարգ ու կանոն .
 Զանձուններով հարկ է կանչենք,
 Միմոսի պէս, թէ՛ հոս ու հոն :

ՕՐՈՒԱՆ ԳԵՂԵՑԿՈՒԹԻՒՆԸ

Դուք սեւ օրեր, որ փոխեցիք,
 Զեր այն տժգոյն եւ գունատ դեր .
 Բարիք ըրիք երկրէ երկինք,
 Որ փարատեց գոլորշ ամայեր :

 Նուիրեցիք այսպէս հիմայ,
 Զեր օրերլը, պայծառ, յստակ .
 Խոչ ու արգելք, չկան ահա,
 Երբ որ բացիք դուռները փակ :

 Ցերեկ գիշեր, որ մթագոյն,
 Սիրտերս ալ էր որ յուսաքամ .
 Կր պլայք, ճրագն իր քուն,
 Եռանդասոն, նաեւ տարտամ :

 Այդ ամէնը եղաւ ընծայ,
 Որ մատուցին արեւ՝ լուսին .
 Յոյս, ներշնչում, որ ինծի կայ,
 Պիտի պարտիմ նուիրումին :

 Պայծառ օդեր, մաքուր ու գուտ,
 Անծայրածիք եւ անհատնում .
 Զեզ կ'սպասիմ, պաշար մը շուտ,
 Ինձ մատուցէք անեղծ ու հում :

 Ժամանակն է խրախնանքի,
 Լի կարասներ, կարմիր գինի .
 Հարկ է վայլենք, ուտենք, կոնծենք,
 Պաշար, ծրար, հոդ չի պահենք :

ԲԼՈԱԿԸ ԿՍԿՆԱԼԻ Է

Բլրակը, որ կը տեսնես,
Ծածկուած է դիակներով .
Անյէ մը չիկայ ոտքդ դնես,
Շաղախուած է ցեխ արիւնով :

Իւր շուրջերէն այն կը հռտի ,
Ամէն կողմեր նեխ սփռելով .
Հականեխը օգուտ չունի ,
Կը տարածուի ծփծփալով :

Հովը ուժզին կը բշիքէ ,
Հեռու երկիր, ծովէ ի ծով .
Ուր ալ տանի, ժանտ կը բռուէ ,
Չիկայ հնապ, ոչ մի կերպով :

Գիշատիչներ կ'ելնեն կ'իջնեն ,
Թոշտելով բլուրն ի վեր .
Մագիները կը խոցունեն ,
Կը փարատն անշնչածներ :

Քանի այդպէս լեռ ու բլուր ,
Վերջ են դրեր Հայու կեանքին .
Դեռ վարանի՞ն որպէս անլուր ,
Կամ սպասե՞ն մենք օտարին :

Կ'ՍՊԱՍԵՒՆՔ

Երկար տարի սպասեցինք ,
Որ ունենանք զրուցի նիւթ .
Մինչեւ հիմայ մենք լռեցինք ,
Որ քէ կուգայ մի նոր բնոյր :

Մոլի էինք մենք ամրոխով ,
Որ այն մէկը հռս պիտի գայ .
Խմաստ ու նիւթ՝ իւր տեսակով .
Հետք բերած մեզ պիտի տայ :

Ըսելիքներ ու պատմութիւն ,
Զկար մեզի ոչ մի ատեն .
Եւ բերաննիս լեցուած էր թոյն .
Կամ քէ ըլլայ զայրոյր ու քեն :

Ու կակազեց մեր կոկորդնին ,
Եւ ցամքեցաւ քէ լեզունիս .
Սպասեցնիք այդքան տարին ,
Որ ջանայինք մենք բերաննիս :

Փառք Աստուծոյ , եկաւ մի մարդ ,
Շատ հեռուէն ու ծովերէն .
Ուսին դրած պաշարի բարդ .
Մենք վար առինք իր ուսերէն :

Փոխանցօրէն տանք իրարու .
Որ ևն ասոնք իմաստ ու նիւթ .
Ցամքած կոկորդ , եւ քէ լեզու .
Ըսենք , խօսինք , հիմայ աննիւթ :

ՄԵԿ ՎԱՅՐԿԵԱՆԸ ՄԵԿ ՈՍԿԻ

Մի՛ սպասէք, այլ կարդացէք,
Այս գրեոյկը ծայրէ ի ծայր.
Գրան, քսակ, մի՛ խնայէք.
Ու ցրուեցէք վայրէ ի վայր:
Ժամը կ'անցնի արագ արագ,
Դէահի կորուստ, կ'անցնի, չի գար.
Մէն մի բռպէ.ունինի յարգ,
Արեւածագէն մինչեւ ի մար:
Ով որ ունի եռանդ ու ճիրք,
Այս աշխարհէն այն կ'օգտուի.
Կան որ չունին, ոչ տեղ ու դիրք,
Թէ կարդալու ալ ժարաւի:
Եթէ չունիք ճեզ գրադում,
Մինչ իսկ պարապ ժամերու մէջ.
Այս գրեոյկը ըրէք ուսում,
Թէ կրկնակի, եւ թէ անվերջ:

ՈՐ ԶԻ ՏՐՏՄԻՆՔ

Ցիմար ենք մենք, որ կը տրտմինք,
Նաեւ յիմար՝ որ կը խորիինք.
Արդէն կ'ըլլայ եղածը միշտ,
Հլրայ սխալ, կամ ըլլայ նիշտ:
Այսպէս եկեր, այսպէս կ'երբայ,
Օք այսօր, կամ թէ վաղուայ.
Օգուտ ունի՞ երբ որ տրտմինք,
Կամ շատ անգամ մենք որ լացինք:

Ցիշէ՛նեղ մը, մէկիկ մէկիկ,
Թէ շահեցար բան մը կոկիկ.
Երբ որ թէ չէ, հապա ինչո՞ւ,
Երեսդ կախ, կը քալես դու:
Եղիր ուրախ եւ ժպտադէմ,
Ուր գունուխ, որու ալ դէմ.
Մի՛ ցուցներ ֆեզ տիրամած,
Տուր գոհութիւն դէպ առ Ասուուած:

Թէ ապրեցան երբեք մի ժամ,
Մեր նախնիքը, մեծ հայր ու մամ.
Թէ ալ հանգիստ, նահւ խաղաղ,
Այլ ողբացին, ափսո՞ս, աւա՞ն:

Հանդարտ եղիր ամէն բանի.
Մինչ քու բաղդդ, ինչ ալ լինի.
Ճակատագիր, կամ հանգամանք,
Ալ ունեցիր միշտ համբերանիք:

Ինչո՞ւ այդպէս սրտանմիիկ,
Օրեր կ'անցնին, յուշիկ յուշիկ.
Եթէ չիկայ վերջ աշխարիի,
Կայ մարդկութիւն ու կարեւի:

Քանի այսպէս է սահմանուած,
Պիտի մնաս դեռ շուարած.
Արժէք չունին ողբ ու հառաչ,
Հարկ է լինիս տոկուն ու քաջ:

Հիմայ որ դու ըրիր մտիկ.
Ըսածներուս, հատիկ հատիկ.
Կը նուիրեմ առ յիշատակ,
Որ են անգին, շահ ու վաստակ:

ԱՆՈՐ ՀԱՄԱՐ, ՈՐ ԵՐԿԲԱՑԵՑ

Այն մէկը, որ իրմէն ծնայ,
Անգին էր նա ինձի համար.
Վայլեց պատիւ մինչեւ իւր մահ,
Թռաւ գնաց, ալ չի դառնար։

Ես կորուսի զինքը՝ ափսոս,
Որ մօտիկ էր իմ ցաւերու։
Քայլափոխիս քէ յարդ ու փոս,
Կը հսկէր նա այն օրերու։

Կը գուրգուրայ, գորով սրտով,
Ան իմ վրայ, եւ խանդավառ.
Եւ մերթ ընդ մերթ մի նայուածքով,
Ու մերթ կ'ըսեր ուրախ մի բառ։

Որ չի տխրիմ, քանի կ'ապրի,
Թէ մտածկոտ, մինչ մահէն վերջ։
Պիտի ըլլա՞մ ժառանգ բարի,
Միշտ երկրայեց, այսպէս անվերջ։

ԶԿԱՆ ԱՐԳԵԼՔ ՈՉ ՄԻ ԱՏԵՆ

Ուր ալ երթամ, կայ ինձի տեղ,
Են առաջնորդ աստղեր բիւրեղ.
Կը տանին զիս, ուր ալ ուզեմ.
Թէ պատահի, մինչ իսկ ատեմ։

Խմին կեանքը միշտ այսպէս է,
Միթէ վերջն ալ նմանապէս.
Զկայ սահման, ոչ ալ մի ծայր,
Գէթ գտնելու ինձ բնալայր։

Երթ քէ տեսնեմ, որ չէ յարմար,
Ես կը փոխեմ իմ միջավայր.
Քանի որ կայ աշխարհը լայն,
Ինչ ա՞ւ համար ես մերժեմ գայն։

Թէ իմ օգտիս, ոչ ուրիշին,
Ընտրած եմ ես մի բաժին.
Ուր ալ դառնամ, քաղաք ու գիւղ.
Խսկոյն մէկը կ'ընեմ ինձ նիւղ։

ԱՆՁՐԵՒԸ, ՈՐ ԿԸ ՏԵՂԱՐ

Մի ապշանքի ամփոփումէս,
Ինչ որ տեսայ, կուտամ այնպէս.
Օրին մէկը ալեկոծուն.
Եւ չէր հանդարտ, ծով ծփծփուն.
Կոհակ, շառաչ մէն մի կողմեր,
Նաեւ ալ խիստ հով կը փչէր:

Խսկ անձրեւ, տարափ-տարափ,
Որ կը տեղար դէպի ծովափ.
Փոխան զով օդ ես շնչելու,
Այլ խորհեցայ զիս փրկելու.
Թէ անյօժար որ մնայի,
Ճար ալ չկար ետ դառնայի:

Քամին ուժգին, որ կը սուլէր,
Դող ու սարսուռ զիս կը բռնէր.
Թէ քալելու ալ անկարող,
Եղաւ օրը սրտեր յուզող.
Միայն մէկ բան որ կտրուկ,
Մէկը առաւ զիս իւր մակոյէլ:

ԱՆԿԵՂԾ ՍՐՏՈՎ, ՈՐ ՄԱՏՈՒՑԻ

Ես չեմ զղաք որ մատուցի,
Լաւ խօսքերը ժողովուրդի.
Խսկ թէ գիտնամ կուտան արժէք,
Հոգ չեմ ըներ բնաւ երթեք:

Աշխատանքիս լիառատ մաս,
Թող որ ըլլայ սիրողաց դաս.
Այս էր, պահ իմին փափաք,
Որ ձեռք առի, գրիչ, թանաք:

Ու գրեցի ինչ որ գիտեմ.
Եւ պարզ խօսքով ձեզ կը յանձնեմ.
Ըլլայ կամիք, կամ չկամիք,
Ասով օգուտ միշտ ալ ունիք:

ՏԵՂԻՆ ՀՈԳԻՆ

Այն ազգին, որ զաւակը եմ,
Պիտի սիրեմ բոլոր սրտով.
Թէ իմ ցեղի հողին տէրն եմ,
Բաժին ալ կայ ինծի իրմով:

Ու ատկից զատ պարտ եմ կրկին,
Որ աննեցմէ ես եմ սերած.
Նոյն արիւնին, որ ինձ տուին,
Թէ հարազատ, ահա ծնած:

Մեծցայ, կ'ապրիմ նոյն հոգիով,
Անցեալ սերունդ որն ունիք.
Էր իտէալ մը, իւր վեհաբրով.
Վառ պահեցին ուխտեալ իդձեր:

Մինչեւ աճսօր որ դեռ կ'ապրի,
Այն արիւնը, նաեւ հոգին.
Որ յարատեւ իմ դարերի,
Պիտի պահեն ես կամովին:

ՎԱՐԴԱ ՍԻՐՈՒՆ, ՈՐ ԿԸ ԽԱՄՐԻ
 Վարդի քուփը ունի ատեն,
 Որ կը կանչի իւր նիւղերէն.
 Արմատածիլ ու բազմածիլ,
 Կարև ու բարակ կ'ուզէ կանչիլ:
 Գարնանամուտ եղանակին,
 Թէ պլարզ օրի մեղմ արեւին.
 Որ կը բացուին դալար դալար,
 Իւր ոստերէն, փետուր հազար:
 Նաեւ նիւղեր ալ քով քովի,
 Ապրիլ կ'ըդան մէկ մի տարի.
 Զմեռուան մէջ կը մերկանան,
 Զինին տակը կը քնանան:
 Տերեւաքափ այդ օրերուն,
 Սուգ կը պատէ ամէն մէկուն.
 Չեն երեւիր ուրախ զուարք,
 Կարծես որ են եւ միշտ անքաղդ:
 Սակայն եկաւ ահա զարուն,
 Ալ կը բացուին անոնք սիրուն.
 Դալարագեղ իւր կոկոններ,
 Պիտի ծաղկին մինչ գիշերներ:
 Ինչ գեղեցիկ վարդածաղիկ,
 Որ բացուեցաւ, աղուար կոկիկ.
 Ճերմակ, կարմիր, ըլլայ դեղին,
 Ես կ'զմալիմ անոնց գոյնին:
 Հրաշք մըն է, թէ հրապոյր.
 Ունին առատ, նաեւ ալ բոյր.
 Երէ անցնինք մեր պարտէզէն.
 Հոտը կուզայ չորս կողմերէն:
 Աւա՛ղ, անոնց կայ մի վախճան,
 Որ մեզի պէս ունին սահման.
 Մեր բուրաստան կը թառամի,
 Շող արեւին նա կը մեռնի:

ՈՐ ՀԻՄ ԶՈՒՆԻՆ

Տես սա ցանցառ հեռու շէնքեր,
 Որ իրարմէ են անջատուած.
 Դուն որ դիսես դրսի տեսմեր,
 Վերէն վարէն են խարխլած:
 Երբէք չիկայ ատոնց մի յոյս,
 Գէք մնայուն կամ թէ կայուն.
 Պիտի փլչին անտարակոյս,
 Որ իհմ չունին, նաեւ անգոյն:
 Թէ աւազով են կերտուած,
 Հողն ալ քենուն, իւր յատակէն.
 Անկիւններէն նեղք է բացուած,
 Ոչ մի հնար որ նորոգէն:
 Քամին ուժգին ցուրտ օրերին,
 Կը փշփչէ ներս ծակերէն.
 Ափս'ն որ հոն պիտի մեռնին,
 Բիւր անմեղներ բուժ ու սովէն:
 Թող կառուցուին բիւր նոր շէնքեր,
 Լլայ ցանցառ. կամ խտացած.
 Ամուր դրէք անոնց հիմքեր,
 Լլան բարձր եւ կամ թէ ցած:

ԵՐԳ ՄԸ

Ճիշդ հոս եկուր , որ պատմեմ ,
Հո՞ս , հո՞ս եկու , որ բսեմ ,
Երեւի չի զաս , հեռանաս ,
Մտքնվ անմիտ կը մնաս :

Քու մօս զալդ աղէկ է ,
Այն քեզ նապաստ կը բերէ .
Մտիկ ըրէ խօսքերուս ,
Որ չի մնաս դու անուս :

Դու որ չեկար , հեռացար .
Քովէս անդին , տրտմեցար .
Գնա՛ , գնա՛ դուն հիմայ .
Աև ինչ օգուտ քեզի կայ :

Ինձ մտերմող կ'օգուուի .
Եւ հետեւող կը շահի .
Որ մերժեցիր ու չեկար ,
Միքէ բան մը շահեցար :

Երբ որ զայիր քեզ համար ,
Պիտի ըլլար շատ յարմար .
Զայնով հեռուն որ խօսինք ,
Ուրիշներէն կ'ատուին :

Ճիմա եկուր , կամ թէ ես ,
Զիս պոռալով չի կանչես .
Մենք ամբոխին մէջ միակ ,
Որ նիշդ ըլլանք մարդ էակ :

ԿԸ ՏՐՏՆՁԱ

Որքան ալ կերայ , կերը զիս կերաւ .
Թէ հիւանդ տկար , օրերս անցաւ .
Մեղք չէ այս կեանքիս , որ եկաւ կերպայ
Որպէս թէ ես ալ , աշխարհ մ'եկայ :

Եկան ու կցորդ , ոչ ալ մի լուրով .
Օրերս ունայն , ու հազարներով ,
Խուլ եկան զացին , եւ դեռ ալ կ'երբան ,
Մինչ ես կ'սպասեմ թէ լուր մը կուտան :

Ճիւանդ եմ հիւանդ , ինչքան ալ ուտեմ ,
Համ չկայ բերնիս , իմ կերս կ'ատեմ ,
Զկայ վրաս ուժ , ոչ մի գօրութիւն ,
Եւ ոչ ալ խաղաղ մի օր նորութիւն :

ՈՍԿԻ ՀԱՏԻԿ ԽՕՍՔԵՐ

*** Երբ խելք կայ գլխիդ մէջ, մի վախնար, ոչ ոք կարող է գողնալ. այդ ժուկդ է. մի միայն տուած արդիւնքին վճառ կրնան հասցնել: ***

Ունեցած սեփականութիւնդ, որ կը նգնին իրաւոգրկել, ատոր պատճառ մը չիկայ. մի միայն նախանձէ տարուած ունակութիւն է, որ ժեզի չեն կամենար:

Իրաքանչիւր օր տօնական օրեր են անոնց համար, որոնք դրամ ունին ծախսելու:

Ըրած գործերուդ մէջ ծոյլ մը ըլլար. երէ ըլլաս միշտ կարօտ պիտի մնաս ուրիշին, եւ թէ հետդ գործող գործաւորին ալ նեղութիւն պիտի պատճառես, չի լմնցուցած գործդ անոր վրայ ճգելովդ:

Բժիշկի չի երթալէդ առաջ, նախ քան դուն զենք լաւ մը բնել, որ ցախիդ տեղը հասկնաս, եւ յետոյ դիմէ բժիշկիդ, որ անոր տուած հարցումներուն չեմ գիտեր ըստես:

Երբ կըրաղճաս սիրաշահիլ աղջկան սիրտը, կամ համոզել զայն ժու սրտիդ, նոյն ատեն ուրիշը վար մի զարներ, ատիկա պիտի ըլլայ ամենաստորնագոյն կերպը, այլ գտիր ուրիշ միջոց մը խօսելու:

Կան որ ծոյլ են, եւ ծոյլ ըլլալով հանդերձ իրենց ծուլութիւնը կը նկատեն որպէս նարայիկութիւն, կամ խելացութիւն:

* Բամբառանքը թէ՛ ձեր եւ թէ՛ ուրիշին երջանկութիւնը խանգարել ըստ է: *

Երբ դէմի մրցակիցդ խայտառակել կուգես, լաւ զիտցիր որ դուն զենք խայտառակած պիտի ըլլաս:

Գինի կամ ողի գործածելուդ հակառակ չեմ, սակայն չափի մի կորսնցներ երբ խմելու ըլլաս:

Տունի գալողին երես մի դարձներ. երէ զինքը լաւ զիտես, իսկ երէ կասկածիս՝ այդ մասին ըստիք չունիմ:

* Խոհեմութիւնը լաւ բան է, բայց չպիէն աւելի խոհեմ եղողին տղէտ ալ կ'ըսեն: *

* Քաղաքավարութիւնը խոհեմութենէն առաջ կուգայ, սակայն կեղծաւոր քաղաքավարի ըլլալը անհնար է արժեցնել, որ օր մը չէ օր մը պիտի ստիպուի իւր կոշտ ըլլալը դուրս տալ: *

* Քաղաքավարութիւնը դպրոցական կրթութիւն ստանալով առաջ չի գար՝ երէ չըլլայ բնածին: *

Ցիմարութեան հաւատացող չեմ, իրաքանչիւր մարդ իւր համեմատական ներքին կարգութիւնը ունի. երբեմն ամաչկոտ եղողներուն ալ յիմար կ'ըսենք, որ սխալ է. ուստի յիմնութիւնը մի միայն բառ մըն է, որ կը գործածուի:

ՎԶբաւութիւնը ամօք չէ, երբ մարդ մ'իւր նիցը ի սպա կը դնէ յաջողութեան համար, ու կը ճախողի. սակայն ամօքը հոն է որ չունեցողին չես օգներ: ✗

* * *

Ազբաւութիւնը եւ հարստութիւնը կը նմանին նիշդ ելեւէջի, կամ սանդուխի մը. ոմանիք վեր կ'ել-լեն, իսկ ոմանիք ալ վար կ'իջնեն. ուլեմն մի պարծենար՝ երէ ունիս:

* * *

Դուն զիեզ մի պարծենար եւ գովեր, ըսելով քէ ճարպիկ եմ, երէ նարպիկ ես, քող որ քու ծանօթներդ գովեն ֆեզ: ✗

* * *

Ինչ գործեր որ կ'ընես, հաւատարմութեամբ ը-քէ եւ լմնցուր. հաւատարիմ չըլլալը թշուառութեան նշան է:

* * *

Նախանձը ամենամեծ չարիքն է իրեն համար, մանաւանդ, որ ինչը նախանձու է:

* * *

Բարիք ըրէ որ բարիք ստանա, երէ չը պիտի ուզես ընել, հապա ինչո՞ւ կ'ակնկալս:

* * *

Ծնողքդ յարգէ ու հնազանդ եղիր, որ քու զաւակներդ ալ ֆեզ յարգեն. երէ չես յարգած ծնողքդ, այլ եւս բան մի յուսար ունեցած զաւակներդ:

* * *

Քիչ խօսիլը միշտ լաւ է, հոգ չէ քէ ֆեզի ինչ ալ ըսեն, սակայն ջանայ միշտ լսելու կամ ականջդ բաց պահէ: ✗

Պատիւով ապրիր, խնդիր չէ քէ քու ունեցած դիրքիդ չարողներ ֆեզ կը վարկարեկեն, սակայն ատոր հետ մէկտեղ պատիւդ չի կորսուիր, երբ որ դուն զիեզ լաւ գիտես: ✗

* * *

Վաղը ի՞նչ պիտի ըլլայ մի՛ ըսել, քանզի դուն այս օրուայ օրին մէջն է որ կ'ապրիս. ուստի օրը օրին ապրիր, եւ մի անապարեր:

* * *

Զերմեռանդ աղօք-քդ երէ ուզես տանդ մէջ ալ կրնաս ընել. ատոր հետ միատեղ աւելի լաւ է եկեղեցի երբ-ալ, սակայն մի մոռնար այն ըրած աղօք-ներդ, երբ եկեղեցին դուրս կ'ելնես:

* * *

Մարդիք այլ կենդանիներէ տարբերելու համար մարդու պէս ապրելու են. երէ բնութեամբ չես կըրնար տարբերիլ անոնցմէ, ապա ինչէ՞ն պիտի կրնաս ապացուցանել զիեզ, որ դու մարդ ծնած ես: ✗

* * *

Կենցաղագիտութիւնը միակ ինքնինք հասկնալ կամ գիտնալը չէ, հապա կարեւորագոյնն է գիտնալ որիշի մը զրոյցէն կամ քէ դրսերեւոյթէն, որ կըրնաս հասկնալ անոր ինչ ըլլալը: ✗

* * *

Առանձնական կեանքը մտային հանգստութիւն եւ. խաղաղութիւն ըսել է, սակայն այդ պատճառով քննամիմեր պիտի ունենաս:

* * *

Անը որքերբ-ալիք ըլլաս, աշխատիր բարեկամ եւ կամ ֆեզի ծանօթ ստեղծել, եւ ատոր հետ միասին միշտ ժամկդ բաց պահէ: ✗

Խորին եւ որակելով դուրս տուր, ինչ որ պիտի ըստ: ✓

* * *

Երբ դուն յարգդ չես զիտեր, ուրշը ալ աւելի պիտի սպառմա քեզի, ուրեմն յարգդ գիտցիր որ յարգըւիս: ✓

* * *

Միտքդ անձնական գործիդ յատկացուր, քան թէ ուրիշն, որ շահ չունիս:

* * *

Պարապ բաներու վրայ խօսիդ ի՞նչ արժէք ունի, որ անդին թամկազին ժամանակդ կը կորսընցընս. եթէ ըսելիք չունիս, գէք զրադուէ կարդալով: ✓

* * *

Մի՛ նախագեր ուրիշը, որ դուն ալ չի նախառնիս. այս է կերպը աշխարհի: ✓

* * *

Ընկերական կեանքը խկապէս շատ նախընտրելի է, եթէ ունենաս ազնիւ ընկերներ, ուստի խուսափիր այն ընկերներէն, որոնք բու յառաջդիմութեանդ արգելք պիտի հանդիսանան. նաեւ շատ ալ փորձանեներու տէր պիտի ընեն: ✗

* * *

Խնդացողին հետ խնդայ, լացողին հետ լաց կամ զայն մխիթարէ, որն այս է նախընտրելի կերպը:

* * *

Սնուտի խօսակցութիւնը տեսնուած է որ հավը կը տանի, իսկ իմաստալից խօսերը ոսկիի պէս կը հաւաքուին:

Կան անհատներ, որ ինքզինքնին չափէն աւելի կը պարծենցնեն իզական սեռի հետ խօսելու միջոցին, սակայն, շուտով կը գիտցուի իրենց կարողութեան չափանիշը, եւ այդպէս տհաս դուրս պիտի գան: *

* * *

✓ Երբ կը տեսնես ինչ ինչ անարդարութիւն ըլլայ, ատիկայ կառավարական թէ անհատական, որ կը զանան մերբ ընդ մերբ ուրիշներու վրայ իրենց ապօրինի վարմութէր գործադրել, եւ դուն գեղեց հարկ է պարտաւոր զգաս յայտնելու անոնց ի գործ դրած վատ ընթացքը դէպի հասարակութեան: ✗

* * *

Երբ ներմակին սեւ ըսեն, դուն ալ անոնց նման հաւանութիւն մի տար. շիտակին շիտակ ըսէ:

* * *

Եթէ դրամ ոնւխս, մի՛ խնայեր, եւ պէտքերուդ համար ծախսէ, վասնիք չես զիտեր թէ որքա՞ն երեկո պիտի ապրիս. պատահի որ վաղը մեռնիս, ի՞նչ կար պիտի ապրիս ուայ քեզի այդքան կծծիութիւնդ:

* * *

Մարդիք իրենց ներքին թերութեանը տեղեակ են, նմանապէս շատեր խրատի պէտք ունին. սակայն մի միայն խրատը չօգներ, մինչեւ որ անոնց բարյական միտքը ինքնարերաբար չի զարթի:

* * *

Միտքդ արքուն պահէ, եւ մարմինդ ալ զգուշացուր փորձանեներէ, եթէ ոչ պատճառ պիտի ըլշական երեքի կորստեան. առաջին՝ մտքիդ, հոգուդ եւ մարմնուդ:

* Համբերութիւնը միշտ յարգուած եւ սիրուած քանկագին գանձ մըն է, որու որ կը պակսի այդ անոնց կեանքը անտանելի եւ դժոխային է: *

* * *

Մի խարեր ուրիշ մը, որ կը տեսնես թէ հետդ խօսող անձը կարգ մը բաներու մէջ անտեղեակ է, ըլլայ արեւտուրի կամ հասարակ խօսակցութեան մէջ. քանի դեմիդ մարդը յարզել, խնդիր չէ թէ ով ըլլայ, եւ կը պատահի որ դուն ալ կը խարուիս, ժեզմէ աւելի գիտակից մէկէ մը, երբ որ խարուիս, այդ որքան ցաւ պիտի տայ ժեզի: *

* * *

Աւելի լաւ է միշտ լաւ արտայայտուիլ, քան թէ կոսիտ. ուստի վատ ընթացքով կամաց կամաց պիտի ատուիս, եթէ չի փոխնես դիրքի:

* * *

Կան օրեր, որ սիրտդ խռոված կը տեսնես. մի՛ խորհիր թէ այլեւս չպիտի փոխուի. այդ առօտամեայ ունեցած նեղութիւնի հապա գիտցիր թէ կը փոխուի օրերու, տարիներու եւ կամ անոնց մէջ պարունակող եղանակներու պէս:

* * *

ՀՀ Սուտ խօսելէն ոչինչ պիտի շահիս, հապա ջանայ ըլլալ նշմարտասէր. ուրեմն լաւ նկարագրի հիմնական կայանը նշմարտութեան մէջ է: **

* * *

ՀՀ Բարեկամական կամ ընկերական յարաբերութեան ժամանակ ինչ որ պիտի ըստս նախ խորհիր եւ յետոյ ըսէ, եթէ սչ հետեւանքը վիրաւորական կ'ըլլայ: ***

Երբ որսշած ես, որ կոիւ պիտի ընես մէկու մը հետ, ըլլայ կալուածքի, թէ ըլլայ սիրահարութեան համար, սակայն լաւ պիտի ըլլայ կոկուը սկսելէդ առաջ ըստ բաւականին խորհիր եւ մտածել թէ ինչ պիտի շահիմ, նաեւ ողջ առողջ կամ շահաւոր դուրս պիտի կրնամ գալ. կը կը տեսնես որ կը տուժես, ուրեմն լաւ է նախայարձակ չըլլալ:

* * *

Հ Երբ կը փափաքիս ուրիշին խելքը կամ անոր ունեցած ուղեղը չափել ու հասկնալ, ուստի ուրիշինը չի սկսելէ առաջ նախ քուկդ չափէ ու հասկցիր թէ որքան կը կշռէ, կամ ինչքան տգիտութիւն եւ յառաջդիմութիւն ունիս շատ մը բաներու մէջ եւ ըստ այնմ շարունակէ գիտնալ ուրիշինը:

* * *

Եղած են, նաեւ ալ կամ թէ ժողովուրդ եւ թէ ազգեր, որ ծրագրած են ուսում կամ կրութիւն տարածել օսար երկրի կամ օսար ազգերու մէջ, որ տարիկայ շատ լաւ եւ շատ ալ գնահատելի գաղափար է. սակայն լաւ պիտի ըլլայ որ նախ իրենց երկրի մէջ:

* * *

Գուն քու խելքդ գործածէ որ ժեզի դիրին ըլլայ. գործածէ քու կերպովդ. երբ ստիպուիս ուրիշին խելքը գործածել, ժեզի դժուար պիտի գայ, եւ շին խելքը գործածել, ժեզի դժուար պիտի հիմնական կամ անձնական խելքը ինչո՞ւ դուն քու անհատական կամ անձնական խելքը ունեցած ես, որ ուրիշին պիտի հետեւիս:

Յաջողութեան համբան գտնել, կամ անոր սեմէն ներս մտնելը, կը նմանի այն զցուած երկարեայ ամուր դուռին, որ բանալի չունի, եւ այդ բանալու միակ կերպին համար հարկ է աշխատիլ, խորհիլ եւ յարատենել, հանդէայ բոլոր ձեռնարկներուդ, վասն զի մի միայն այդ ուղղութեամբ պիտի կրնաս յաջորդել, երէ չունենաս հակառակորդ կամ քշնամի:

* * *

Ռատիոնին մտիկ ընկը կ'արժէ, գէք օրական մէկ ժամ, ո'չ աւելի, իսկ կը գտնուին մարդիկ որ բացարձակապէս մոլի դարձած են եւ կ'ուզնեն լսել միշտ, զիշեր ու ցորեկ, երէ ունենան հնարաւորութիւն, որն ատիկա իսկապէս կը վիճակ քէ իրենց առողջութեանը եւ քէ այդ մոլութենին պիտի կորսնցնեն իրենց բանկազին ժամանակնին, որով շեն զիտեր քէ նիշդ այդ պարապ վատնած ժամերուն մէջ պիտի յըղանային բան մը, որ պիտի արժեցնէր իրենց ամբողջ ապագան, կամ նպաստաւոր պիտի ըլլար իրենց ծերութեանը ատենին:

Դաւ Եւ Այդ շինիչ յոցումը անոնց համար որքա՞ն աւելի լաւ եւ հանգստաւէտ պիտի ըլլար իրենց միացած կեանիքին:

Երէ ռատիոնին մտիկ ընկու մոլի էք, աւելի լաւ պիտի ըլլայ երբեք մտիկ չընելը:

* * *

Մէկուն բան մը հարցնել եւ զիտնալը վնաս չունի, սակայն աւելի լաւագոյն կերպն է նախ դուն ֆեզի ժամանակ յատկացնել եւ խորհիլ. երէ գտար միջոցը, այն ատեն ի՞նչ կարիք կայ հարցնելու, ուստի առաջ խորհիլ եւ ըստ այնի հարցուր:

104

Թէ ապագայի, կամ մինչեւ իսկ վաղուան վրայ մտածելը ամօք չէ, խնդիր չէ քէ ճախողիս, օրինակ առէք քոչունենքը. քոչունը անգամ կը մտադրէ քոյն շինել ոչ միայն առօրեայ իւր հանգստութեանը համար, այլ նպատակն է նախապատրասուիլ, հաւկիք ածել եւ քուխս նստիլ՝ ճագեր ունենալու համար, որն այդ ալ իւր ապագան է:

* * *

Անցեալիդ վրայ մտածելով օգուտ մը չես ունենար, հապա մտածէ ներկայիդ եւ ապագայիդ մասն, որպէսզի օգուուիս:

* * *

* Ուրիշը իւր խելքը կը գործածէ, կամ չի գործածեր ըսելով ժամերդ ապարդիւն մի՛ անցըներ, այլ շանա որ դուն քու խելքդ գործածես: *

* * *

Աղմկարար մի ըլլար, այլ եղիր լուսկեաց ու համբերատար, որ ըլլաս հաղաքավարի, բարեկիրք եւ խոհեմ, որ չառուիս ուրիշներէն, հապա սիրուիս միշտ ամենիքն:

* * *

Բարոյական յատկութենէ դուրս, կամ անազնիւ մէկու մը երէ իրեն լսելի ընելու չափ միշտ լաւ խօսիք, այն ատեն ան պիտի փոխուի դէպի լաւին, իսկ ասոր հակառակը, երէ լաւ բարոյականի տէր մէկու մը՝ որ անոր հանդէայ վատ կերպով արտայայտուիք, ան ալ հետզհետէ պիտի փոխուի դէպի վատին, եւ պիտի ըլլայ անբարոյական, եւ այս մասին զարմանալու պէտք չունիք, անկեղծ ըլլալու համար լաւ խօսիլը միշտ աղէկ է:

105

* Ընկերական յարաբերութեան համար մտերիմ ընկեր մը գտնելը արդարեւ շատ դժուար է, իսկ թէ պատահի որ ունեցար մէկը քեզի համեմատ, նախ անոր անկեղծութիւնը փորձէ գործնական կեանքի մէջ եւ այդ ատեն պիտի գիտնաս անոր իսկական ընկեր ըլլալը կամ ոչ քեզի հանդէպ: *

* * *

* Շատեր իրենց բբամիտ ըլլալը, նաեւ տգիտութիւնը չեն ուզեր գիտնալու ու անտես կ'ընեն, սակայն առանց գիտնալու ուրիշի ունեցած ներքին կարողութիւնը, անոնք կը ջանան անդադար ուրիշ մը տգէտ ընել, որպէսզի իրենց տգիտութիւնը պարտկուի *

* * *

* Գիտութիւնը մարդուն հետ կը ծնի եւ բնածին է ոչ թէ ոեւէ տեսակ վկայական ստացող դպրոցականին, որ կամ շատեր վկայական ունին, եւ ի՞նչ կ'արծեն: *

* * *

* Եթէ կրնաս դուն քեզ օգնել, եւ այն ատեն յուս ուրիշներէն՝ որ քեզի օգնեն:

* * *

* Ինքինիք խելացի ցուցնելու համար միակ միջոցն է շատախօսութիւնը, նաևնաւանդ իգական սեռի հետ խօսիլը, ինչպէս շատեր կ'ընեն, նոյնիսկ իրենց անիմաստ խօսակցութեամբ կը կ'ըլլան խելացի:

* * *

* Աւելի լաւ է թշնամիիդ հետը բարեկամանալ եթէ վստահ ես անոր որ խելք ունի, քանի անխորհուրդ խօսող ծանօթ կամ մտերիմ բարեկամի մը: *

* Մէկու մը ազնիւ, բարի կամ խոնարի յատկութեան չափանիշը իւր դիմագծական գեղեցկութեամբ կամ թէ կազմային աղուորութենէն դասելու չենք, վասնզի շատ գեղեցիկներու մէջ կը գտնուին չափէն աւելի ինկած եւ կոշտ լինեաւներ:

* * *

* Միտք կամ համեմար ըստածը տեսնուած է որ բերանին մէջ գոյութիւն չունի, եւ ոչ ալ լեզուն կարող է արտադրել այս անշօջափելիները. այսինքն. խելք, միտք, համեմար եւ թէ խորիուլդ բառերը, որն այս բոլորը մի միայն կրնանք գտնել իւր տեղին մէջ չըսել կ'ուզեմ ատոնց բնական տեղն է զլյուսն մէջ ոչ թէ լեզուն կամ բերնին մէջ: *

* * *

* Եթէ չունիս խօսելիք, կամ չես գիտեր թէ ինչ պիտի խօսիս, իսկոյն ձեռք առ զրպարտութիւնը՝ համուկապ ծանօթիդ կամ անծանօթիդ, ուստի այս մասին միայն այս պիտի ըսեմ եւ այսպէս փառք Աստուծոյ, որ մէկզմէկ խաբելու, նաեւ համոզելու համար կեղծելիք նիւթեր շատ կան, եւ անպակաս, այսինքն սուտը եւ սուրթիւնը խօսիր որքան որ կրնաս:

* * *

* Որու հետ որ խօսելիք ըլլաս, քիչ մըն ալ պատեհութիւն անոր տուր, որպէսզի ան ալ իրաւունք ունենայ բան մ'արտայայտել, ուրեմն յարգանքով վարուիր ամեն անոնց, որոնք որ հետդ խօսին, ու այսպիսով պիտի ըլլաս քաղաքավարի: *

107

❖ Բարիք ընելուդ ըսելիք չունիմ, սակայն ըրած
բարիքդ եթէ չարիքի չի վերածես:

* * *

Որոնք որ քեզ վիրաւորել կամ վշտացնել կ'ու-
գեն, իրենց լիբր խօսքերով, ջանա որ դուն փոխա-
դարձաբար անոնց նոյն տեսակ չի պատասխանես, եւ
այս կերպով է որ ընդմիշտ յաղթանակը պիտի շա-
հիս:

* * *

Վերջին նիզդ քափէ, որպէսզի կորի չընես, նա-
և կուոյ մէջ մի ըլլար յարձակողական, սակայն,
երբ տեսար թէ չես կրնար օգնել այլեւս, այն տան
դիմէ ինքնապաշտպանութեան միջոցիդ. այս է լա-
ւագոյն կերպը:

* * *

Երբ տեսար թէ դէմիդ հակառակորդը քեզմէ
շատ աւելի գօրաւոր է, նաեւ յաղթանամ, այդ ժա-
մանակ խոհեմութիւն ըրէ չի կոռուիլ, մինչեւ իսկ
տեղի մի տար որեւէ խօսքի:

* * *

Ինչ տեսակ ալ որ նեղութիւն պատահելիք ըլլայ
մեզի. այս մէր ունեցած կեանիքն մէջ, առոր քուն
իսկ պատճառը մենք ենք, այսինքն ես կամ դուն, որ
փոխադարձաբար կ'ազդենք այդ նեղութիւնը մէկ-
ըզմէկու:

* * *

❖ Բնաւ նեղուելու պէտք չունինք, երբ իւրաքան-
չիւրս մէր պարտականութիւնը լիովին կատարենք,
այդ որ ըլլայ ընտանեկան, աշխատանիքի կամ առեւ-
տուրի մէջ:

❖ Ինքնազարգացումը, կամ ինքնուսուցումը դբպ-
րցական շրջան մ'աւարտելու համեմատութիւն ու-
նի:

* * *

Ասպարէզ շատ կայ յառաջդիմութեան համար,
միայն փնտողդը պիտի գտնէ:

* * *

Սիրահարութիւնը դրամի հետ միշտ կապ ունի.
Երբ որ դրամ չիկայ, սիրահար չիկայ, եւ դուն զենք
մի խարեր ըսելով թէ այսինչը, կամ այնինչը զիս կը
սիրէր. միայն թէ դրամ չունի որ ամուսնանայինն:

* * *

Դրամ ունեցողը ամենազեղեցիկ սիրահար մը
կրնայ ունենալ, խնդիր չէ թէ իւր սիրահարը եղած
ըլլայ, մինչիսկ պալատական:

* * *

Կան թելադրանք եւ հրաման, որ քեզի միշտ կը
նպաստէ, եւ կան ալ որ շատ վնաս է, որ ըլլայ այդ
այլ գործերու կամ թէ ըլլայ առողջական, օրինակ
առնենք մենք երկրադը, որ թէ ուտես, քոյ կերա-
կուր, որ լեցուած է քու ստամուս, եւ այդ պահուն
անմիջապէս քեզի ըսեն՝ շուտով ելիբ եւ թէ գործէ,
ու մի նստիր գէր հանգչելու, այսպէս դուն ալ վեր-
ջի պատառ կերբդ կլլէ եւ սկսիր իսկոյն գործել, ու
տես յետոյ, հետեւանքը թէ ինչ կ'ըլլայ. այդ քեզ
համար պիտի ըլլայ վերջ ի վերջոյ խանգարում մը
ստամուսի, որ է պատճառ հիւանդութեան, ու հետն
ալ ճախորդ ւրեան, ինչ որ գիտես անանկ ըրէ, դուն
ուրիշին մտի՞լ մ'ըներ:

Այն դատաւորը, որ քեզ պիտի դատէ, որպէս թէ յանցանիք ունիս, այդ ըլլայ ստոյգ կամ ոչ, բնաւ մի վախնար, նաեւ պարզերես եղիր, վասնզի քեզ դատող դատաւորը ինչն ալ ունի ինչ ինչ յանցանիքներ, որն իրենը միշտ ժողարկուած կը պահէ անոր ունեցած տարբերութիւնը բաղդատմամբ քեզի, մի միայն կը կայանա իրեն տրուած իրաւասութեան կամ լիազօրութեանը վրայ:

* * *

❖ Ստորին, ցած ու վարնոց մարդը այն մարդն է, որ ուրիշն ունեցած կամ չունեցած գաղտնիքը երեւան հանելու կը նկրտի, իսկ երեսն ալ զրպարտութեամբ: ❖

* * *

Այն որ այս աշխարհին մէջ ծնած է առանց յանցանիքի, չը պիտի մեռնի, ուրեմն զինքդ գառնուկի պէս մի ձեւացներ, միշտ ուրիշ մ'արհամարհելով քրիդ տակ:

* * *

Մեռելութեան մէջ կը տեսնեմ նշմարտութիւն ըսուածը, այլ ոչ թէ կենդանութեան, ուստի մէկրգ-մէկ քննադատելու այլեւս կարիք չի մնար:

* * *

❖ Ուլ որ նշմարտախոս է, անիկա է միշտ տուժողը շատ բաներու մէջ: ❖

* * *

Երբ դուն ուրիշին սխալը կ'ուզես տեսնել ուրիշն ալ քուկդ կ'ուզէ տեսնել, աւելի լաւ է որ դուն քուս սխալդ ուղղես, ոչ թէ ուրիշինը: ❖

Օրէնիք ըսուածի սրբութիւն ըսել չէ, այլ մի միայն բռնի ուժ:

* * *

Ով որ լիազօրութիւն ունի մեծամասնութեան վրայ, նաեւ իրաւունիք ալ կ'ունենայ իր զիտցածին եւ ուզածին համեմատ օրէնիք դնելու:

* * *

Զափաւոր օրէնիքը ժողովուրդին համար լաւ է, իսկ օրէնիքի բարդութիւնը ըմբոստութիւն առաջ կը քերէ:

* * *

Երբ որ ծրագրած ես զործ մը ձեռնարկել, որն այդ անկատար մնացած է, ուստի նիշդ ասոր համար համեստութիւն ըրած պիտի ըլլաս հինը մոռնալ եւ նոր մը ծրագրել:

* * *

Միայն ներմակ ըլլալուդ կամ ներմակ ցեղի պատկանելուդ մի պարծենար, վասնզի մարդիկ կան որ մարմնական դրսերեւոյքով կամ տեսնով նեփներմակ են, սակայն ներքնապէս ալ սեւով են պատեր իրենց ամբողջ կազմը, նաեւ ալ կան արտաքնապէս սեփսեւ մարդեր, որ ատոնց ալ մի միայն մորքը սեւ է, բայց ներքին մասը իրավէս ներմակ է, այսինքն իրենց ունեցած խորհելակերպին կամ մտայնութեանը համար ըսել կ'ուզեմ:

* * *

Եթէ ունիս միայն քանի մը թշնամի, ասոր յաղթելը իսկապէս դիւրին է, սակայն որ ունիս շատ թշնամի, ատոնց յաղթելու միակ կերպն է հետերմին չի խօսիուդ, կամ թէ բնաւ չի պատասխանել անոնց ըսի ըսաւներուն:

Երբ որ մէկը շատ կը գործէ եւ ժիշ մըն ալ դըժ-
ուար, ասոր բուն իսկ պատճառը իր գործաւորական
շրջանին մէջ իրեն հանդէպ եղած համակրական պա-
կասի կամ խիստ վերաբերմունքի արդինքն է, իսկ
կը գտնուին անհատներ, որ եթէ դիւրին ալ գործե-
լիք ըլլան, նմանապէս այդպիսիներու համար ալ
դիտումնաւոր կերպով դժուար կը գործէ ըսողներ
միշտ պիտի ըլլան :

* * *

Այն անհատը, կամ ոեւէ անձնաւորութիւն, որ
իր գտնուած տեղին կամ երկրին մէջ եղած հասարա-
կութենէն որ խիստ աւելի հետաքրքրութիւն ունի,
ուստի այդ հետաքրքրական ըսուած անհատը ինքը
ստիպուած վիճակով ինքզինքը միշտ ընդ միշտ ըգ-
բազուած պիտի պահէ, ուզէ կամ չուզէ, կամայ թէ
ակամայ, քանզի այդ իր ունեցած հետաքրքրութենէն
երբեմն առաջ նախ ատելութիւն, յետոյ նա-
խանձ, հակառակութիւն եւ թշնամութիւն :

* * *

Երբեմն ասացուածքներ կը նմանին նիշդ պատ-
ուած խողովակի մը, որ ջուրը իլք նեղ քուած քէն միշտ
դէպի վար ու պարապը կը հոսի կամ կը կարէ, սա-
կայն չենք ճգեր այդպէս, անվայման կը փոխենք եւ
անոր տեղը նոր խողովակ մը կ'անցնենք, եւ ինը որ
փոտած էր այլեւս, չենք պահեր, այլ կը նետենք,
վասնզի անիկա գործածելու համար անպէտ է, ուս-
տի մենք ալ մեր փոտած ու անհամ եւ զգուելի ըսի-
բաւաները փոխելու ենք, ու անոր տեղը զանանք
գտնել նոր եւ թէ աւելի լաւ նիւր մ'որ թէ երապու-
րական ըլլայ, նաեւ գովելի բոլորին համար :

44970

ԳԻՆ ՄԵԿ ՏՈՒԱՐ